

8560

ՔՈՍՏԱ ՏԻՒ ՌԵԼՈ

ՔՈՐՈՆԵԼ

ԶԳԱՅԱՑՈՒՆՑ Վ. ԵՊ

(Համաշխարհային Պատերազմին առնուած)

Թարգմ. ԵՂԻՇԵ ՄԱՆՈՒԿԵԱՆ



Հրատարակություն՝ ՀԱՅԻԱՍՏԱՆԻ ՅՈՒՆԻՎԵՐ

86
Դ. 29

ՏՊ. «ՎԱՀԱԳՆ»

1935

Հ. ՑԱԿՈԲԵԱՆ «ԱԺԵՐ/ԻՐԾԻ ԲՐԵԱ»

ՊԷՅՐՈՒԹ

19 NOV 2010

ՍՊԱՆԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

36
Հ-29

Հեղինակ՝ ՔՈՍԹԱ ՏԻՒ ՌԵԼՍ

Ք Ո Ր Ո Ն Ե Լ

ԶԳԱՅԱՑՈՒՆՑ ՎԵՊ

(Համաշխարհային Պատերազմին առնուած)

Թարգմ. ԵՂԻԾԵ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Հրատարակութիւն՝ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅՈՒՂՈՒՆՆԵՐ

3528

1935

ՏՊ. «ՎԱՀԱԳԻՆ»

Հ. ՅԱԿՈԲԵԱՆ «Ամերիքըն ԲՐԵԱ»

ՊԵՅՐՈՒԹ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Նա խօսուած ու մանաւանդ՝ շատ գրուած է Համաշխարհային Պատերազմի աւերեռուն մասին։ Մինչեւ այսօր ալ նակատամարտի վայրերուն մէջ կարելի է յանախ հանդիպիլ փասերուն։

Սակայն, ասոնք վճասներ են զրու կարելի է դարմանել համբերատար աշխատանքով եւ ժամանակի օժանդակութեամբ։

Միւս կողմէն, կան անդարմանելիները, եւ կամ այսպիսիներ՝ զրու իրենց նախկին վիճակին բերելը դարերու զործ է։

Բարդական անկումն է այդ։ լըումը եւ լախտահար մարդու վիճակը որով դուրս եկան ե'ւ յաղքականները եւ պարտուածները։

Այս մասին ալ շատ է գրուած։ ապացո՞յցը։ պատերազմական կեանքեն առնուած վեպերը, ինչպէս Մըմարքի «Արեւուտքի Մէջ Նոր Բան Զկայ», «Եսքը», Պառպիւսի «Կրակը», Տորդըլեսի «Փայտէ Խաչեր»ը, եւայն։

Բարդական այս անկման հետեւանքն է նաև ահարկու այն զենքը զոր պատերազմի ատեն յղացաւ մարդկային միտքը։ լրեսութիւնը։ Այս ախտը յատկանիւն է մասնաւորաբար կիներուն, ու անոնց՝ գեղեցկութեան։ Քանի՛ - քանի՛ գեղուհիներ զոհ են դարձած զնդակներուն՝ պատերազմական արտակարգ դատարաններու արձակած վնիով։ Ու անոնք, իրենց մահեն առաջ որքան եղերական դեր են ունեցած հսկայական Սպանդին մէջ,



11183-57

ցորենի նման հնձնել տալով մարդկային ծաղիկ կեանելու ։
Հայ հասարակութիւնը ծանօթ է անոնց՝ մանաւանդ Մա-
րա Հարիին։

Բայց եւ այնպէս, ո՞չ ո՞ք ցարդ խօսած է այն դե-
րին մասին զոր խարժշաներ ու զմայլելիօրէն զեղեցիկ
լրտեսուին մը կրնայ ունենալ հաստակամ ու դժբախ-
տուրեան մեջ քծուած մարդու մը իմացական հաւասա-
րակուութեան վրայ։

Ահա՛ Երւթը զոր կ'ընդգրկէ ներկայ հրատարակու-
թիւնը։

ԹԱՐԳՄԱՆԻՉԸ

ՓՈՐՈՆԵԼ

*Whosoever is delighted in solitude,
is either a wild beast or a God.
(Bacon.— Of Friendship)*

*Այն որ մենութիւնը կը սիրէ, կա՛մ վայ-
րենի կենակնի մըն է, կա՛մ Աստուած մը:
(Պէյքն.— Բարեկամութիւնը):*



Փարոսը սպիտակ էր, սլացիկ, բայց հաստապուն։
Մուրճով ողորկուած ծիծեռնակի պոչի ձեւով քարեր՝
շաղախով իրարու միացած։ Երկաթէ կազմ։ Լաւարփէր*
վերջին հրուանդանին վրայ թառած, իր պաշտօնն էր
կարգի բերել ծովը որ խաժագոյն է ու ժանտ՝ այս
ծովեղբերուն։

Մայրամուտէն մինչև արեւածագ, հինգ երկվայր-
կեանը անգամ մը, իր սպիտակ բոցը կ'արտայայտէր
կանոնաւորութիւնը, չափն ու վսահութիւնը։ Հպարտ
էր կարծես պահնորդի իր դիրքէն, որովհետև ո՞չ միայն
նաւորդներուն ցոյց կուտար վտանգաւոր ծովեղը մը,
այլ նաև շրջակայքի բնակիչները պատրաստ կը պահէր

* Կը գտնուի Զիլիի հարաւային ծովեղրին վրայ՝
հարաւային $37^{\circ} 8'$ -ի եւ երկարութեան $73^{\circ} 35'$ -ի միջեւ։

որոդայթներուն դէմ որոնք երբեմն թաքնուած կ'ըլլան-
ամենէն խաղաղ հորիզոնին վրայ: Յցուած՝ տեսակ մը
ժայռալեզուի վրայ գոր փրփուրով կ'ողողեն ալիքնե-
րուն բաղխումները, շաւիղ մը զինքը կը միացնէր
մայր ցամաքին, որպէսզի փոթորկի ժամանակ կղզիա-
ցած չմնայ. անոր կը միանար նաև ուրիշ ուղի մը, որ
մերթ աւաղապատ էր և մերթ խճապատ: Անկէ՛ է որ
հազուադէպ անցորդներ, ձկնորսներ կամ մաքսատան-
պաշտօնեաներ, իր քով կուգային: Այս փարոսը մարդ-
կային կապեր ալ ունէր:

Շատ հեռուն, իր աջ կողմը, Արօքօ խորշին խորը,
կոհակներէն պաշտպանուած Սանթա Մարիա կղզիով
և ժամանակին ծովահէններու որջ մը եղող Քորոնէլը
կը կծկուէր իր թանաքէ տանիքով սայլատուներով,
սեւցած ու անճաշակ տուներով, ամեն տարողութեամբ
նաւեր անընդհատ հոն կը թափէին շրջակայ հանքե-
րուն ածուխը:

Այն շրջանին որ կըսկի այս պատմութիւնը, Հա-
մաշխարհային Պատերազմը, որ երեք ամիսէ ի վեր կը
շարունակուէր, դէպի հարաւային Ամերիկա ածուխին
արտածումը կասեցուցած էր. այս պատմառաւ Զիլիա-
կան պղտիկ նաւահանգստին եռուզեռը կանգ առած էր:
Պրիքներ, Կօէլէթներ, եռակայմեր, սիծ փորով բեռ-
նանաւեր, ծանր ատափանաւեր, ճկուն կարկուրաներ, և
գոյնզգոյն թոնուրոն մը կուրծք կուրծքի կը քսուէին,
իրարու կը շփուէին իրենց կողերով և իրենց խարիսխ-
ներուն վրայ առաջ կը մղուէին եթէ, դժբախտ պատա-
հարով մը, ովկիանեան հովը որ ձմեռ ատեն ջրանցք-
ներու մէջ զօրաւոր է, իրենց վրայ իյնար և զիրենք
թոչկոտիլ տար՝ կողովի մը մէջ զրուած խաղալիքնե-
րու նման:

Անկիւն մը առանձնացած, ծփալով, Բ. Ս. Ք. Ի.
նաւերէն մէկը աչքին պոչովը կը լրտեսէր երկդիմի ըն-

թացք ունեցող վայելուչ Քոզմով մը: Երկու զմայլելի-
նաւեր... հոն, Համպուրկը կ'արհամարհէր կիվրիուլը:
Եւ սակայն, տէ՛ր Աստուած, հեռաւոր այս խորշին մէջ
ուր հարիւրաւոր սոյլեր կ'արձակուին և ուր կը ծփան-
քսան այլաղան դրօներ, այնքան տեղ կար այս բո-
լորին համար ալ...:

Տոմինկօ Քորդէղ կայտառ մէկն էր, քառասունի
մօտ, այնքան ամրակազմ որքան փարոսը՝ որուն պա-
հապանն էր: Անկիւնաւոր դէմք, դէշ կառուցուած, ա-
զօրիքի մը նման հուժկու կղակով և անկայուն ճակա-
տով մը որ կորնթարդ էր քունքերուն վրայ: Այս ճա-
կատը կարծես մաշած էր հովէն, որ լեռներէն իջած
քմայքոտ ճարտարապետ մըն է: Խոռոչացած ակնա-
կապիճներ, երբեմն, յօնքերուն մացառոտէն զուրս
ցայտող կայծ մը հոն կը մատնէր աչքերուն գոյու-
թիւնը: Գալով բերնին, կիսովին կորսուած գորչորակ
պեխի մը տակ, գոյութիւն ունէ՞ր իրապէս: Այս մար-
դը ուխտ ըրած էր լուելու: Համրութիւնը, որով թա-
թաւուն էին իր գծերը, իրեն կուտար մոայլ ու կրդ-
զիացած մէկու մը երկոյթը: Իր ձայնը, այսքան ատեն
լուծ, հաւանաբար բեռ մըն էր այլեւս: Խոյս կուտար
անկէ՛ զբաղումներու մէջ թազուելով: Յոգնութիւնը
սքանչելի գարման մըն է. յանկարծական կերպով հի-
ւանդացած ու մեկնած իր պաշտօնակցին հեռանալէն
վերջ, ինքն իր վրայ առած էր այն ծանր բեռը, որ
փարոսներու մէջ կը ծանրանայ երկու հոգիի ուսին:
Այս մասին չէր տրտնջացած. իր խորքին մէջ ուրախ էր
որ ամբողջական ու անյոյս մենութիւնը վայելելու ա-
ռիթը կը տրուէր իրեն: Հաւանաբար, իր այս եսամոլ
եռանգին մէջ ո՛չ ոք պիտի գիտնար որ Քորդէղ ուրիշ-
ներու նման պահապան մը չէ, այսինքն էակ մը որ
ձեւգեղծուած է կղզիացումէն և իր արհեստին բերու-
մով անձանաչելի դարձած:

Ասկէ զատ, անմիջապէս լքած էր կարմիր տանիւ-
քով տնակը, որ սովորական վայրն էր իր հանգիստի
ժամերուն, և ա՛յլս փակուած էր իր աշտարակին մէջ:

Քունին յատկացնելով շատ սահմանափակ ժամեր
միայն, իր պարտականութիւնը կը կատարէր կրքոտ
գիտակցութեամբ մը: Կորովի շարժումով մը, կը մաք-
րէր աստիճանաձեւ ոսպնեակներն ու պրիսամակաձեւ
օղակները, կ'իւղոտէր խիճ կրելիք սայլակը, կը յըղ-
կէր պղինձներն ու պրոնզները մետաղներու հսկայա-
կան կազմածին որուն բոցը միշտ վառ պահելու սահ-
մանուած էր ինք: Աստիճան առ աստիճան, կը շփէր
նաև սանդուխը որ գետնայարկէն մինչև գագաթը կը
բարձրանար: Յրուած, նո՛յնիսկ մտագար, ամեն առ-
տու խղճմտանքով կը շտկրտէր այն մեքենան որուն
պահապանութիւնն ու պատասխանատուութիւնը ըս-
տանձնած էր: Զայն կը խնամէր ա՛յնքան հոգածու-
թեամբ, որ երբեմն ի՛ր պատկերը տեսնել կը կարծէր
լապտերին ծալքաւոր ապակիներուն վրայ:

Քորդէզ և իր փարոսը իրարու կը համապատաս-
խանէին: Արևամուտին, կը քաշուէր իր զիտարանը:
Մութ կանաչէն երկաթի գորշութիւնը զգեցած ծովուն
վրայ, կը գիտէր հարաւային երկիրներու օձաձապուկ
ու սարսափազզու զիշերուան յառաջացումը: Երբ զգար
զայն իր շատ մօտը, իր խաւարը յառաջ մղելը, կը
ճաշակէր միա՛կ այն վայրկեանը ուր կը սպասէր փա-
րոսին գէմ անոր բաղիսելուն: Որքա՞ն հաճոյքով այն
ատեն թոյլ կուտար սանձերը իր լոյսին որ, յանկար-
ծօրէն, չորս դին կը փոէր հմայիչ շրջանակ մը: Հա-
րիւր շողարձակ հառագայթներ որոնք մութը կը խա-
րազանէին անվարան մինչև որ աշտարակը, ձերբա-
զատուած, իր առջելը ունենայ մաքրագործուած լայն
միջոց մը ուր, հլուանազանդ, ծովը թաւալէր և կըո-
նակը ուռեցնէր: Քորդէզ, այս յաղթանակը միշտ ալ

կը բարեւէր խուլ բացագանչութեամբ մը: Երբեմն,
տարմորոներ սլանալով կուգային. իրենց սլացքը
այնքան ուժգին էր որ, լապտերին հսկայական վայլէն
շացած, կը բախէին աշտարակի պատերուն և ջուրը
կ'իյնային ջախջախուած: Քորդէզ կը հաւաքէր զանոնք,
վէրքերը կը խնամէր և, եթէ չմեռնէին, անհունու-
թեան գիրկը կը նետէր իր անխոհեմ պատգամաւորները:

Գիշերուան ամենէ աւելի յառաջացած ժամերուն,
ծովագայելերը կ'ոռնային նման այն չուներուն որոնք
ուրուականներու անցքը տեսած են:

Դետնայարկի սրահը, որ միաժամանակ ննջարան
էր և ճաշարան, ամբողջապէս կը բացուէր շաւիլին
վրայ: Կահաւորումը պարզ էր. անկողին, սեղան և
քանի մը աթոռ: Դարակի մը վրայ՝ մաշած կոնսկով
հին գրքեր: Անկիւն մը, քարիւզի կրակարան մը որ,
ձմեռ ատեն, ծխնելոյզի տեղը կը բռնէր. Քորդէզ անոր
վրայ կ'եփէր իր կերակուրները: Պահարանի մը յենած
էին որսորդական հրացան մը, ուռկաններ և կարծեր:
Վանական այս բնակարանը, որուն գլանի ձեւը կը
համապատասխանէր աշտարակի ձեւին, լոյսը կը ստա-
նար հիւսիւսարկեմտեան կողմին վրայ բացուած լայն
ծակէ մը: Երեւակայեցէք կապոյտ, կանաչ, գորշ կամ
սև ուղղանկիւն մը, — նայեաց ժամանակին, — ուր
երեւան ու անհետին ստուերագծերը նաւերուն, որոնց
մուխը կը նմանի երկնքէն կախուած ու կացնահա-
րուած պարանի մը: Երբեմն, բոլոր առագաստները
պարզած նաւու մը սրովրէական տեսիլքը անոր վրայ
կ'ուշանար հովին քմայքին համեմատ: Զմեռ գիշերնե-
րը, Քորդէզ քուրջի կտոր մը կը կախէր անոր առջեւ,
պաշտպանուելու համար սառուցեալ ոսկիանոսի հովէն
որ հսկայական տարածութիւններ կը կտրէր՝ իր հետ
կոիւի բռնուելու համար: Ասիկա կը պատահէր հող-
մայոյզներու շրջանին, Ապրիլ 15էն մինչեւ Սեպտեմ-

բերի կէսերը, երբ զայրագնած ծովը կը պաշարէ փառուը: Քորդէզ, առ հասարակ, կ'ապաստանէր աշտարակին կատարը: Հոն մեծ սրտի մը բարախումէն օրօս բուած, կը դիմանար մրրիկին ու մշուշին հարուածներուն: Մինչեւ 10 փարսախ շրջանակի մը վրայ, ան կը նայէր իբր ստացուածքի մը որուն պահապան կարգած էին զինքը:

* * *

1914ի Ամենայն սրբոց տօնին օրը, Քորդէզ, քաջալերուած գարնան աւետարեր եղող փայլուն արևու մը ճառագայթներէն, գացած էր իր ուսկանը լարելու մօտակայ ժայռեզրերուն: Ովկիանոսը, խորունկ կապոյտով մը, կը փալլիէր անվերջ և, հարաւային կծան քամին կ'ոստոստէր ալիքներու կատարին վրայ թառած զլիինի մը նման: Հեռուն, Սանթա կղզիին ամենէն հեռաւոր կէտին վրայ, անանուն նաւ մը իր քիթը ցոյց կուտար խորամանկ ձեւով մը...:

Վերադարձին, Քորդէզ նշմարեց պղտիկ չոգեմակոյկ մը որ կանգ առած էր խորշին մէջ: Յօնքերը պոստեց, կը սարսափէր անհաճոյ այցելուներէն որոնք այս կամ այն պատճառաւ կուգային իր կալուածը բռնաբարելու այս բնաւորութիւնը, զոր բնաւ չէր ջանար ծածկել, շրջակայքին մէջ փարոսին պահապանը ճանչցուցած էր իբր կոռուպան և մոայլ մէկը:

— Հէլլօ, Տոմինկօ' :

Բրիտանական առողջանութեամբ ճրձրակի ճայնին նմանող ճայն մը, զոր անմիջապէս ճանչցաւ, զինքը բարեւեց զուարթաբար, կամրջակին եղերքը նստած և ոտքերը ջուրին վերեւ ճօճելով, դանագոյն զէմքով մարդ մը թեր վերցուցած էր: «Կարիճ Օ'կիկն է եղեր», խորհեցաւ Քորդէզ:

— Ի՞նչ անակնկալ: — Լա՞ւ ես, Տոմինկօ', հարցուց նորեկը՝ ծխամորձը վառելով:

— Գէշ չէ, չնորհակա՛լ եմ:

— Ի՞նչ նորութիւն:

Տոմինկօ Քորդէզէն զատ ամեն մարդ խնդացած պիտի ըլլար: Նորութիւնն հարցնել փարոսի պահապանի մը....

— Ոչի՞նչ, սովորականի՞ն պէս:

Եւ, բարեկամաբար.

— Ներս մտէք տեսնե՛մ, քանի որ աւելի՛ լաւ տեղ մը կրնամ հրամցնել ձեզի:

Երչիպալտ Օ'կիկ իրլանտացի էր և ճարտարագէտ: Երկար ատենէ ի վեր կ'աշխատէր մօտակայ հանքի մը մէջ: Մարզական փորձերով թրծուած, որթատունկի ճիւղի մը նման չոր, մողէղի մը նման ճկուն, քիչ մը բախուկի տեղ զրած էին զինքը, որովհեանեւ բնաւ չէր յաճախսեր Քորոնէլի զմօսավայրերը և կիրակի օրերը կը թափառէր խորշին եղերքները՝ գինով վիճակի մէջ: Օր մը քիչ էր մնացած որ սակորները ջախջախէր լավաբիէի խութերուն վրայ: Քորդէզ օգնութեան հասած էր իրեն: Այդ ատենէն ասդին, Օ'կիկ, որուն երախտագիտութիւնը կ'աւելնար հետզհետէ, աննշան նուէրներ կը բերէր պահապանին, երբ որ ծովը թոյլատու ըլլար: Կարելի չէր ըսել թէ բարեկամական հաստատ կապերով միացած էին իրարու: Իրար ա'յնքան քիչ կը տեսնէին որ պարտաւորուած էին փոխադարձ յարգանքի մը: Ասկէ զատ, Օ'կիկի զուարթ ու անըմբոնելի նկարագիրը հակասական էր Քորդէզի նկարագրին:

Իրլանտացին հեծաւ աթոռի մը վրայ.

— Այսօր ինձի չէիք սպասեր...

— Այդ պատճառաւ ալ աւելի՛ ուրախ եմ.

Օ'կիկ կիսովին փակեց մէկ աչքը.

— Հապա առողջութիւնդ.
 — Մի՛շտ լաւ, ինչպէս կը տեսնես:
 — Վե՛րջապէս:
 — Ձեր վերջին այցելութեան վրայ եօթը ամիսներ
սահած են:
 — Է՞հ, այո՛: Դորձերը շատ են... սա պատերազ-
մը...
 Օ'կիկ պատուհանին կողմը ծոեցաւ:
 — Փարոսին շինուածքը հիանալի է, դիտել տուաւ:
 Պէտք է խոստովանիլ որ այս հրուանդանը ուազմագի-
տական կարեւոր կէտ մըն է: Իր առջեւը կը փռուի
անհուն հորիզոն մը: Ի՞նչ է կրակին բարձրութիւնը,
եթէ կը հաճիք:
 — Ծիսունըերթը մէթր:
 — Տարողութիւնը. 10 մղո՞ն:
 — Ո՛չ, 12: տեսանելի է 550-էն մինչեւ 2720:
 Օ'կիկ սկսաւ մտածել, յետոյ, շտապով:
 — Անցեալ օր, Լոթայի դղեակին մէջ կ'ընթրէի:
Կիները, այս շրջանին մէջ, հիանալի են: Այս բանը
ձեզ չհետաքրքրեր, հէ՞:
 — Բայց ո՛չ... շնչաց թորդէղ:
 — Մէկը ոգեկոչեց ուր Ֆրէնսիս Տրէյքի քաջա-
դործութիւնները, գիտէք...
 — Գիտեմ:
 — Արդ, կ'երեւի թէ ան, ժամանակին շատ թա-
փառած է այս ծովեղերուն վրայ՝ սպանիական ոսկիով
բեռնաւոր նաւերուն ուրկէ գալը և ուր երթալը իմա-
նալու համար...: Այս պատճառաւ ալ բնաւ զարմա-
նալի չէ որ այս վայրերուն համբաւաւոր հովերը հարկ
եղածին պէս ծփալ տան նաւու մը կայմին բարձրացած
Անգլիական դրօշակը...: Բայց, ինդրին դանք. գիտէ՞ք
այս տեղին պատմութիւնը:
 — Պատմութիւնը:

— Մաիկ ըրէ՛, բարեկա՛մս: 1599ին, Հոլանտացի
ծովահէն մը, Սիմոն Քորտ, Էսքէրանս անունով նաւ
մը ձեռք անցուցած, համեզ որսեր գտնելու համար կը
թափառէր Մոքա և Սանթա Մարիա կղզիներուն մի-
ջև: Փոթորիկէ մը յանկարծակիի գալով, իրիկուն մը
նշմարեց որ իր ուղղութեամբ ծովուն վրայէն կ'երկա-
րի մեծ կրակ մը, որուն բոցը հետզհետէ աւելի պայ-
ծառ կը դառնար՝ որքան իրեն մօտենար: Այս կրակը
վառուած էր...
 — ... Բնիկներու կողմէ, կ'ենթադրեմ:
 — Ճիշդ գտաք: Քաջ ու պատուաւոր մարդիկ, սի-
րելի՛ս: Անգա՛մ մը որ ծովահէնին նաւը ջախջախուե-
ցաւ խութերուն վրայ, շէնք-շնորհք կողոպտեցին զայն
և սպաննեցին Սիմոն Քորտն ու իր երեսունըերեք ըն-
կերները: Ասկէ աւելի լաւ ընդունելութիւն չըլլար օ-
տարականներու, այնպէս չէ՞: Տարօրինա՛կ գուգագի-
պութիւն. ժամանակին ու ծովուն գործակցութեամբը
խորտակուած «Էսքէրանսին նո՛յն տեղին վրայ կա-
ռուցուած է այս փարուը: Պատմութիւնը չըսեր թէ
Սիմոն Քորտ յոշոտուեցա՞ւ սպաննուելէն վերջ: Տաս-
նըլեցերորդ դարուն, այս կողմերը շատ սուզ կը գնա-
հատուել Նէկրլանտական միսը, հեղ ու պարարտ, իրո-
գաճարպով գիեցուած...»

— Պա՛հ, ըսաւ թորդէղ խուսափուկ կերպով, ծո-
վահէն մը, սպիտակ ըլլայ թէ գեղին, միշտ կարծր է
ծեր թութակի մը նման...
 — Ո՛հ, թութա՛կ...: You scored (շահեցար) ըսաւ
 Օ'կիկ ոունգերուն մէջէն ու գոհունակ: Իրաւ որ մըր-
ցանակի արժանի էք: Wait a minute. (Վայրկեան մը
սպասէ՛):

Ոտքի ելաւ, ինքն իր վրաւ շրջան մը ըրայ, կը-
րունկներուն վրայ կրկին ինկաւ ու քալեց, ոտքերը
լայն բանալով. տասը վայրկեան չէր անցած, երբ

վերադարձաւ՝ օդին մէջ երկու շիշ շարժելով։
— Ահա՛, ըստւ։

— Սատանա՛յ, բացազանչեց Քորդէզ։ Ուրկէ՞ ալ
մտածեցիք։ Բայց չե՞մ զրկեր ձեզ։
— Զի՞ս զրկել...։

Օ'կիկ լեզուն շաշեցուց չափազանզ ծիծաղաշարժ
ձեւով մը, բայց բնա՛ւ չփոխուեցաւ իր վառվոռուն աշ-
քերուն վրայ թառած եռանկիւն ծալքը, բնա՛ւ չազ-
դուեցաւ նաև ծխամորճը որ բերնին անկիւնին կառչած
էր այնպէ՞ս ինչպէս դգալ մը կը կառչի ամանին։

— Միրելի՛ բարեկամս, եթէ զարմացար այս տես-
սակ նուէրի մը համար, պատճառն այն է որ, ներկայ
ժամանակներուն, անգլիական ապրանքները սկսած են
շատ հազուաղէպօրէն երեկի մեր ծովեղերուն վրայ։

— Եոյնիսկ՝ անդառնելի պիտի ըլլայ, պատաս-
խանեց Օ'կիկ, չարաճճիութեան բոց մը աչքերուն
խորը։

Թեթեւ ինդուք մը խոյս տուաւ իր շրթունքնե-
րէն, յետոյ գարձեալ լրջացաւ։ Ակունները ա՛լ աւելի
սեղմեց ծխամորճին փողին վրայ և վայրկեան մը այդ-
պէս մնաց, խոհուն։

— Առէ՛ք տեսնեմ ասիկա, ըստւ։

Քորդէզ երկու գաւաթ բերաւ։

— Զո՞ւր, ըստւ ան։

— Ո՛չ, երբե՛ք։ Արմատական կարծիք մը պիտի
հարցնեմ ձեզի։

Քորդէզ ըմպելին լեցուց ու խմեցին։ Օ'կիկ անըզ-
գած մնաց, սովորականէն քիչ մը աւելի կարմիր թերես,
բայց փարոսին պահապանը կը խեղզուէր կարծես։ Այդ
ուիսքին զուարթացնող հին ուիսքի մըն էր, լեզուին
կը աւալու և երեակայութիւնը թեւառորելու կարող։

— Բան մի՛ ըսէք ինծի, ըստւ Օ'կիկ, ձեր կար-
ծիքը գիտեմ։

— Ի՞նչ է մառքան։

— Ասիկա վերին Սկրվափիոյ հողերէն արտադրուած
ալբուն է զոր նորին վսեմութիւնը կուտայ հեռաւոր
արշաւանքներու մասնակցելու սահմանուած նաւային
սպաներո՛ւն միայն։

— Համբա՛կ։

Օ'կիկ յօնքերը պոստեց, ծուխի քուլայ մը ար-
ձակեց և շեշտը փոխեց։

— Երէկ նշմարեցի՞ք յածանաւ մը որ ջրանցքը
կ'անցնէր։ Կասկօն է, հրամանատար լիւսին նաւը։

— 14 Հոկտեմբերին հոս էր, եթէ չեմ սխալիր։

— Ճիշտ է։ Հրամանատար լիւս այսօր քովս եկաւ
նոր տեղեկութիւններ առնելու։ Հիմա ծովակալ Քրիս-
թոֆըր Քրատոքի հրամանին տակն է։ Իբր ձեր ձէն-
թըլմէն և ազնուական նաւարկու, սըր Քրիսթոփըր
Քրատոք պարտականութիւն ստանձնած է Առլանտեա-
նի անցքը փակել գերմանացիներուն առջեւ։ Արդ, լուր
առինք թէ գերմանական նաւատորմը, վոն Սբիի հը-
րամանատարութեան տակ, կը թափառի հիւսիսի մէկ
անկիւնը։ Քորոնէլի մէջ, երկու քարկոններ կան պատ-
րաստ, — Ռամսէսը և Սանրա Խզապելը, — անոր հան-
քածուխի մթերքը նորոգելու համար... նշան է թէ
մօտ է ան...։ Ուրեմն քիչ մը տաղտուկ պիտի պատ-
ճառուի այդ վոն Սբին։

Օ'կիկ տեղեկուածային ժպիտ մը ունեցաւ։

— Ո՛յս է ամբողջը, հարցուց Քորդէզ։

— Իմ բարի՛ Տոմինկոս, ծովակալի մը համար
բաւական մեծ տաղտուկ մըն է, երբ կը կորսնցնէ իր
չորս նաւերէն երեքը...։

Լեզուի երեք շաչումներ պերճախօս կերպով ար-
տայայտեցին այսքան ցաւագին պատահականութիւն
մը, բայց Օ'կիկ անմիջապէս աւելցուց խնդալով։

— և կամ՝ նո՛յնիսկ չոռո՛րսը...։

Քորդէզ կիսովին միայն ըմբռնեց այս գուարթ
տրամադրութեան իրական շարժառիթը:

— Եւ յետոյ, յաճախ ձեզ տեսնելու պիտի գամ,
որովհետեւ շարունակ պէտք է հսկնք մեր շրջակայ-
քին վրայ:

Ե աւելցուց.

— Գերման լրտեսութիւնը առած է ապշեցուցիչ
համեմատութիւն մը...: Կ'ըսեն թէ ան ձարտար կեր-
պով կը զեկավարուի մանկամարդ կնոջմէ մը...

— Իրա՞ւ:

— ...Որ մեծ քանակութեամբ ուտեստեղին և
ածուխ կեղրոնացուցած է հարաւի կողմանկի ջրանցք, —
ներուն մէջ... Քոնոսի թերակղղին, Բէնասի ծոցը...
վճռական վայրկեանը կը մօտենայ...:

Իրլանտացին ձեռքը երկարեց և անդամ մըն ալ
պարպեց գաւաթը:

— Զօրաւոր զրգիչ մըն է, չէ:

Քորդէզ ուրիշ բանի մասին կը խորհէր կարծես:

— Քորդէ՛զ, Քորդէ՛զ, շարունակեց Օ'Կիկ ձոռո-
մաբան ձեւով մը, անհամբեր եմ լսելու այն լուրը որ
մեղի պիտի ըսէ թէ Վոն Սրի կը հանգչի 2000 կամ 3000
մէթր խորութեան մը յատակը...: Խաղաղականի ան-
դունդները տակաւին կ'անգիտանան գեղեցկութիւնը
զմայլելի այն տեսարանին զոր կը պարզէ պատերազ-
մական արդի մեծ նաւ մը որ ջուրերէն կուլ կը տրուի
ընկոյզի կճեպի մը նման...

— Բայց այդ կճեպը, կը կարծեմ թէ անդիմական
ալ կրնայ ըլլալ, ո՛րքան գերմանական:

— No! No! (ո՛չ, ո՛չ):

Այսքան վճռական շեշտ մը զարմացուց Քորդէզը,
որոնետեւ հաւասարակշիռ մարդ մը կը սեպէր իր խօ-
սակիցը:

— Եւ ասոր պատճառը կայ, աւելցուց Օ'Կիկ:

— Ի՞նչն է:

— Որովհետեւ անդիմական կճեպները բոյորովին
տարբեր կազմ ունին, սիրելի՛ս:

Եւ իր այս անտեղի պատճառաբանութիւնը ընդգը-
ծեց չոր խնդուքով մը: Յետոյ, լրջութիւնը վերագըտ-
նելէ վերջ, ուղղակի նայեցաւ Քորդէզի աչքերուն և
յայտարարեց հանդիսաւոր շեշտով մը.

— Ինձի նայեցէ՛ք. Թրափալկարէն ասդին, ամ-
բողջ աշխարհիս մէջ կայ անժխտելիօրէն ընդունուած
վարկած մը, որուն համաձայն ամէ՛ն նաւամարտ յա-
ջողութիւն մըն է Անդիմ, եթէ նո՛յն իսկ... անդա-
լիական ո՛չ մէկ նաւ մասնակցած ըլլայ անոր:

Քորդէզ աչքերը թարթեց, յայտնապէս, Օ'Կիկ աս-
ւելի՛ պառաւական դարձած էր քան երբեք:

— Ահա՝ շատ բրիտանական սկզբունք մը, հաս-
տատեց քիչ վերջ:

— Եթէ չեմ սխալիր, կը կարծեմ թէ Միացեալ—
թագաւորութեան նաւերուն անխոցելի ըլլալուն մա-
սին է որ կը խօսիք, այնպէս չէ:

— Of course!... (անտարակո՛յս) և այս քանը աշ-
խարհիս խաղաղութեան ա՛յնքան անհրաժեշտ է որքան
թթուածինը մարդկային թոքերուն: Անոր վրայ է որ
կը հանգչին Սիթին, Պլքինկէմ Բալասը, «Պլու Պոյ»ին
յաւիտենական թարմութիւնը, «Թայմզ»ին անկողմա-
կալութիւնը...

Օ'Կիկ, մի առ մի, իր մսաթափ մատներուն վրայ
կը համբէր բրիտանիոյ մեծութեան զանազան խոր-
հըրդանիշերը:

— Կը սքանչանամ ձեր անձնավստահութեան,
մըմնչեց Քորդէզ: Բայց կարելի չէ անտեսել նաև ան-
կումի մը կարելիութիւնը:

Օ'Կիկ սստում մը ըրաւ խելացնոր պարողի մը
նման, և յետոյ, ամբապէս գամուած իր կրունկներուն

1183-58



Վրայ, կոչտ բամպակէ շապիկին տակ իրանը ուռեցնե՞
լով հառու մը կրծոսկրին նման, բացագանչեց.

— Ես կ'անտեսե՛մ դայն:

Յետոյ, գաղտնիք մը հաղորդելու ձեւով, Քորդէ-
ղի ականջին շնչեց.

— Այլապէս Օքսֆորտի full-bluesesները (մութ-կա-
պոյտ գոյնը) կանաչի կը փոխուին:

Քորդէզ անզգած մնաց, որովհետեւ կա՛մ չհասկը-
ցաւ իրլանտացինն նպատակը, կա՛մ ալ անոր կատակ-
ները չէին համապատասխաներ իր ճաշակին: «Յայտ-
նապէս, griningon (հարաւային Ամերիկայի մէջ այսպէս
կը կոչեն Անգլիացիները. լայն առումով կը նշանակէ
օտարական) այսօր աւելի՛ անխելք է, քան երբէ՛ք...
մտածեց ան:

Օ'կիկ կրկին թաղուած էր հին ու գունաթափ
բազկաթոռի մը մէջ: Ալիքներուն խաղալը կը դիտէր:
Մերթ ընդ մերթ, շրթունքներուն կը տանէր իր գա-
ւաթը: Յանկարծ, սարսոաց: Թեթեւ, նուրբ ու գոր-
շագոյն, պատերազմական նաւ մը ծովուն բացերը կը
դիմէր:

— Կլասիօն է, ըսաւ. Օքքանքոյի միանալու կ'եր-
թայ, տեւտոնական յածանաւ մը որուն անթել հեռա-
գիրը իր ներկայութեան փաստերը տուած է Վալբա-
րէգոյի ծովային իշխանութեանց: Յետոյ կարգը պիտի
գոյ Վոն Սքիթ...: Աւելի դժուար պիտի ըլլայ, բայց
ո՛չ անկարելի...: Farewell, Լի՛ւս, my dear old Luce
... (Ցտեսութի՛ւն, Լի՛ւս, իմ սիրելի՛ Լիւս):

Իր ժպիտը գամուած մնաց, և, աչքերը առանց
զատելու իր սիրտը կծկող կձեպէն որ կը հեռանար.

— England expects that every man will do his
duty. (Անգլիա կը սպասէ որ ամէն մարդ իր պարտա-
կանութիւնը կատարէ: («Նէլսոնի խօսքերն են ասոնք,
արտասանուած Թրավալկարի ճակատամարտին սկսելէն
քիչ առաջ»), բացագանչեց ան:

Մինչեւ Կլասիկոյի անհետացումը Սանթա Մարիա
կղզին ետեւ, պատուհանին առջեւ արձանացած մնաց,
խոհուն:

— Վերջի՛ն գաւաթ մը ես, ըսաւ, և ահա՛ կ'եր-
թամ:

Քորդէզ անգամ մըն ալ լեցուցած ըլլալով գաւաթ-
ները, ան ըսաւ ծայրայեղ պատուախնդրութեան մը
շեշտով.

— Թոյլ տուէք, սիրելի Քորդէզ, որ գաւաթս
պարպեմ կենացը այն արի նաւազներուն որոնք ա-
մենէն ծաւալուն առևտուրի ճանապարհները բանալու
կ'երթան՝ ծաւալուն այս աշխարհիս մէջ:

Լոռութեամբ պարպեցին գաւաթները: Օ'կիկ մէկ
շունչով խմեց զայն: Ալքոլին ազդեցութեան տակ, ա-
րեան ցայտ մը գունաւորեց իր այտերը և մետաղային
հանդարտութիւն մը համակեց դէմքը: Ո՛չ մէկ խնդուք,
ո՛չ մէկ արտառոցութիւն:

— Ցտեսութի՛ւն, Քորդէ՛զ...

— Ցտեսութի՛ւն, Օ'կի՛կ:

— Շուտով գարձեալ պիտի գամ: Օրերը աւելի
երկար պիտի ըլլան այն ատեն, երկար-բարակ կը շա-
ղակարտենք...: Եւ, լաւ միտքս ինկաւ, պիտի հա-
մարձակիմ, — քանի որ ամեն բան կրնաք տեսնել այս-
քան լաւ զիրք ունեցող աշտարակի մը կատարէն, —
ձեզմէ խնդրել որ շատ լաւ բանաք ձեր աչքերը... ե-
ռուակայմեր... պատերազմական նաւերը...: Այս ձեւով
նպաստած պիտի ըլլաք որ նորին Վանմութեան հիա-
նալի ուխաքին առանց արգելքի հասնի մինչեւ անդըր-
ծովեան սպասողները:

Իր աղերսին ընկերացուց մեքենական կոտրտուք
մը: Քորդէզ ծոծրակը քերեց և մըթմըթաց.

— Հը՛մ... իմ ինչո՞ւս պէտք այդ բաները... իմ
տալիք տեղեկութիւններս կրնան անճիշդ ըլլալ...:

— Երբե՞ք.

— Զեզի համակարծիք չեմ... ու նաև՝ մասնակից չեմ ձեր եռանդին...: Ներողամիտ եղէք, կ'աղաչեմ:

— Այս սոսկալի պատերազմը անտարբե՞ր կը ձգէ ձեզ:

— Թո՛ղ արեւը, լոյսը և այս փարոսը՝ գիշեր ատեն, լուսաւորեն եմ խաղաղ ու մենաւոր խոնարհ անկիւնը, ահա՛ իմ սրտիս ամբողջ մաղթանքը: Ահա՛ միակ բանը որ աշխարհիս մէջ կշիռ մը ունի իմ աչքիս...:

Օ'կիկ թեւերը երկինք բարձրացուց: Բայց զգուշացաւ ո՛ւէ զիտողութիւն ընելէ: Ան կը պատկանէր մարդոց այն դասակարգին որոնք կը յարգեն ուրիշներուն ճշմարտութիւնները և կ'ենթարկուին փորձառութեան խիստ հակակոփին: Փիլիսոփայաբար գլուխը շարժեց և դուրս ելաւ ուսերը թոթուելով:

Փորդէզ շտապեց զոնակը բանալու: Իր առջեւ, առանց բառ մը արտասանելու: Խորքին մէջ թերևս քիչ մը վիրաւորուած, Իրլանտացին սահեցաւ կամրջակին երկաթներուն միջեւ, և առոյդ շարժումով մը, ինկաւ ժայռի մը մէկ կլորցած կուզին վրայ: Երեք ոստումով հասաւ իր մակոյկին, որուն անունը Շեմրօք էր:

— Յտեսութիւն, ըսաւ ձեռքերովը ձայնափոյ մը ձեւացնելով: Ինքնիրենս կը հարցնեմ թէ, եթէ հարկ ըլլար վնասուածներ կատարել, ոսկորներ չպիտի գտնուէին այս խորունկ ջուրերուն տակ: Այս միայն կրնայ մնացած ըլլալ Հոլանտացի համբաւաւոր ծովահէնէն:

Աչքերը վայրկեան մը պտտցուց ալիքներուն վրայ, յետոյ իր պղտիկ մակոյկը դուրս հանեց խորչէն ուր կապած էր: Առագաստները շուտով պրկուեցան: Մեծ առագաստը թեւը բաղխեց թոչունի մը նման, ներկար սարսուռ մը ցնցեց Շեմրօք, որ հեռացաւ ու տակաւ սկսաւ անհետանալ:

Այս այցելութիւնները, բարեբախտաբար հազուածէպ, տեսակ մը անհանգստութիւն կը պատճառէին Քորդէզի: Կղզիացման եօթը տարիները զինքը դարձուցած էին անտարբեր ու մենամոլ: Այս շաղակրասութիւնները, զոր չէր ջանար ըմբռնել, կը զայրացնէին զինքը, այցելուին հեռանալէն վերջ, մեծ ճիգեր ի գործ կը գնէր իր պարտականութեան վերսկսելու և սովորութիւնները իրենց բնականոն վիճակին մէջ մտցնելու համար:

Որովհետեւ օրը կը յառաջանար, գնաց իր կարթերուն տեսած գործին գնահատումը ընելու: Ծատ ճըղաձիմ էր ան, որովհետեւ Շեմրօքի ներկայութիւնը սարսափեցուցած էր ձուկերը, որոնք նուազագոյն հարիւրաւոր մէթրներ անդին փախած էին:

Վերադարձին, նշմարեց սև նաւ մը որ հիւքոքոյի հրուանդանին շրջանը կ'ընէր: Տեսաւ որ ան ներս կը մտնէ խորչէն, կը փակի ծովեղրին:

— Դարձեա՛լ քառիօ մը, մրժմրթաց ակռաներուն տակէն:

Թշնամութեանց սկսելէն ի վեր որքա՛ն քառկօներու անցնիլը տեսած էր: Ծածկամիտ, կեղտոտ, անանուն, այլացեղ դրօշներ պարզելով յաջորդաբար, իրենց պէտքերուն համեմատ, քսան պիտութեանց տարբեր նաւեր շարունակ կ'անցնէին իր առջեւէն՝ կիսովին պարապ և կասկածամիտ ձեւերով աչքէ կ'անցընէին նաւահանգիստներուն ծայրերը...: Որ մը, կ'երթային ուրիշ տեղ մը թափելու իրենց արտառոց պաշարը որ կը բաղկանար ուտեսեեղններէ և տեղեկութիւններէ...:

Եետոյ նստաւ սեղանին առջեւ, ձեռք առաւ իր յուշատերը: Գրիչը երկար ատեն դարձուց խորտուրորտ մատներուն միջեւ, վերջը որոշեց գրել.

Կլասիկ յածանաւը, հրամանատարութեամբ Քոմմուսը Լիւսի — ենթակայ՝ ծովակալ Սբր Քրիստոֆը Քրատոնի նաւատորմին — Քորոնելէ վերադարձին, բաց ծովը կ'եղի եւ կը միանայ նաւու մը — Օքոօնո — որ խարսխած է Սանրա Մարդիայի առջեւ։ Ճարտարագետ Յ'կիկ, որ այս առուու այս կողմերը եկաւ, կը կարծէ որ նաւամարտ մը հաւանական է այս ուժին եւ ծովակալ Վոն Սբիի նաւատորմին միջեւ։

Գրիչը մաքրելէ և դնելէ վերջ արոյրէ տուփին մէջ, վայրկեան մը անշարժ ու խոհուն մնաց։ Իր միտքը հակառակ կամքին, կը վերյիշեր օրեր որոնք շատ հեռու էին հիմա։ Մարդկային ամեն էակ, փառուը մտնելով, կը խանգարէր խաղաղ այն մթնոլորտը ուր ինք կը մեկուսանար։ Ամեն մէկ այց անտրամադիր վիճակի նոր տարրեր կը բերէր իրեն։ Անոնց մէ ազատելու համար, կը սպասէր մայրամուտին, երբ ծովային սիւքը իր աղոտ ջուրի փոշին կը դնէ իւրաքանչիւր ձմլուածքի վրայ։

Յանկարծ, Քորդէզ ականջը տնկեց։ Մէկը կը պոռար դուրսէն։

— Թրո՛ղ, մըթմրթաց դժգոհանքով։

Փառուը երբե՛ք չէր ստացած այս տեսակ կրկնակ պյցելութիւն մը։ Արտաքին աշխարհի հետ այս չափազանց սերտ յարաբերութիւնը կը սարսափեցնէր իր պահապանը։

— Տոմինկօ՛, բա՛ց, պոռաց զօրաւոր ձայն մը։

Քորդէզ դռնակը բացաւ քրթմնջելով։

— Բարե՛ւ, հին բարեկամս։

Կարճահասակ մարդ մը անցաւ զրան սեմը։

— Կարելի՞ բան է։ Իրա՞ւ դուն ես, Բիէ՛ռ, մը մընջեց Քորդէզ ապշահար։

— Համբուրէ՛ զիս, ըսաւ այցելուն։ Եօթը տարի եղաւ իրար չաեսնելիս։

Սպանիական ձեւով ողջագուրեցին իրար, կոնակի արուած բարեկամական հարուածներով։ Յետոյ, ձեռք ձեռքի, իրարու երես նայեցան երկարօրէն ու անձայն։ Ի՞նչ բան աւելի յուղիչ քան համը իրերազննումը այս երկու մարդոց, որոնք երկար ատենէ ի վեր բաժնուած էին իրարմէ, որոնք մտատանջ կերպով իրարու կը հարցնէին թէ, իրենց սրտերուն մէջ դեռ կը վերապրէ՛ր երիտասարդութեան ժամանակի սրտակցութիւնը...

— Եօթը տարի, արդարեւ... մրմնջեց Քորդէզ։ Բաւական երկար շրջան մըն է, այնպէս չէ, Բիէ՛ռ։

Հսելիք ասիկա միայն կը գտնէր, իր ակնարկը առահաբար կը չափէր Բիէ՛ռ Պէլթրան, իր մանկութեան ընկերը, իբր թէ ուզէր անոր մէջ գտնել անտեսանելի գանձ մը որուն սեփականատէրը ըլլալ փափաքէր։

Պէլթրա պահած էր իր ձկունութիւնն ու որոշ վայելչութիւն մը։ Իր գեղեցիկ դէմքը թուլի էր, վերէն վար ածիլուած, լեցուն այտերով որոնք կ'ոստաստէին ամենաթեթեւ ժպիախին իսկ, պզտիկ փոսիկներ կը ձեւացնէին շարունակ։ Պրատող ու պճլտուն աչքեր, կանոնաւոր ու հոտառու քիթ, հաստ ու հեշտամոլ շըրթունքներ, վերջապէս՝ խելացութեան ու հեշտանքի ներդաշնակ ամբողջութիւն մը։ Զինքը Քորդէզի կողքին տեսնելուն, մարդ տասը տարու աւելի պահաս կը կարծէր իր բարեկամէն։ Բայց Քորդէզ չնշմարեց այդ բանը։ Մարդ ինքինքը երբե՛ք չբաղդատեր իր սիրածին հեա։

Բիէ՛ռ Պէլթրա յիսունի կը մօտենար, բայց յայտնի չէր ըներ, ինչպէս աշխարհիկ ամեն մարդ։ Նաւային սպայ ըլլալուն, կ'ըսուէր թէ իր ասպարէզը ամբողջապէս բոլորած էր սրահներու և զարդախուցերու մէջ՝ իբր նաւային կցորդ կարգ մը պատուիրակութեանց,

զոր իր հայրենիքը դրկած էր օտար երկիրներ: Կ'ըսուէլը
թէ շփացած տղան է նախարարներու, ու նաև, երբեմն,
անոնց կիներուն: Այս պատճառաւ ալ իրեն երախտա-
պարտ ըրած էր քամբախտ կարգ մը հին բարեկամներ:
Անոնց կարգին, Քորդէզն ալ:

— Իսկ ե՞ս, որ քեզ Միացեալ Նահանգները կը
կարծէի, բացագանչեց փարոսին պահապանը:

— Բայց հոնէէ՛ կուգամ հիմա:

Պէլթրայի ձայնը ջինջ էր ու շարժուձել համար-
ձակ:

— Ուղղակի՞:

— Գրեթէ: Տասնըհինգ օր կեցանք Սանթիանկօ:
Բարե-աստծու բարե մը մօրեղբայրներուս հետ, և՝ հօ՛ք:

— Բայց ուրկէ՞ կուգամ հիմա:

— Քորոնէլէն: Ճիշդ քասնըզորս ժամէն. քեզ հետո
տանելու ժամանակը:

Եթէ փարոսը իր վրայ կործանէր, Քորդէղ աւելի
շարժացած չպիտի ըլլար:

— Զի՞ս տանելու, թոթովեց:

— Այո՛: Եկած եմ քեզի առաջարկելու բացառիկ
առիթ մը որ վերստանաս բնականոն կեանքդ:

Քորդէղ երեսը կախեց: Կը զգացուէր որ գաղա-
փարի մը կառչած էր ամրապէս: Ջնոքովը տարտամ
շարժում մը ըրաւ: Պէլթրա աւելցուց.

— Պարտականութիւն ստանձնած եմ չէզոքու-
թիւնը պահպանել հարաւային ծովերուն մէջ, համաշ-
խարհային արգի բարզութեանց պատճառաւ... Ամէն
բան նպաստաւոր է ինծի: Տեւողութիւնը: Այդ կա-
խում ունի դէպքերէն և եղանակէն...

—

— Լին թորփիլահալածը կը սպասէ Քուէրթօ-
Մօնթի մէջ: Ճամբայ պիտի իյնանք: Մայրապոյն սահ-
ման՝ Պիկըլի ջրանցքը,

Փորդէզ անզգած կը մնար: Իր բարեկամը տեսնե-
լու հաճոյքը կատարելապէս անհետացած էր:
— Է՛, լա՞ւ: Հիմա ամեն բան գիտես: Զե՞ս ուզեր:
— Ի՞նչ բան, հարցուց Քորդէզ, մտածումներուն
մէջ թաղուած:

— Բայց Ջրանցքներուն մէջ թափառի՛լը:

— Ո՛չ, Բիէ՛ռ: Շնորհակա՛լ եմ: Կը նախընտրեմ
հոս մնալ, Լավարիէի հրուանդանին վրայ:

— Հասկնա՞նք, հասկնա՞նք. յիմար բաներ մի՛ ը-
սեր:

— Այս տեղին այնքան վարժուած եմ որ...

— Փարոսի պահապա՞ն... ասկէ ուրիշ յաւակնու-
թիւն չունի՞ս ուրեմն:

Քորդէզ գլուխը կախեց:

— Ճիշդ է որ քեզ հոս դրին, շարունակեց Պէլթ-
րա, բայց ո՛չ թէ փուեցնելու համար: Այս որոշման
միակ նպատակն էր ժամանակ տալ քեզի որ մոռնաս
այն ըժբախտութիւնը որ...

Քորդէզ իր խօսքը կտրեց շարժումով մը, իբր թէ
Պէլթրա վէրքի մը վրայ դրած ըլլար մատը:

— Բիէ՛ռ, կ'աղաչե՞մ:

— ... Բայց թո՛յլ տալ որ պաշտօնդ աւելի՛ ստոր-
նացնես... ո՛չ... ո՛չ...: Քու պայմաններդ և զար-
գացումդ ունեցեղ մարդ մը...

— Զախողա՞ծ...

— Ո՛չ: Մարմնակա՞ն ձախողանքները միայն վերջ-
նական են:

— Կը բաւէ՛, կը բաւէ՛, Բիէ՛ռ: Պէտք չէ խօսիլ
գոյութիւն ունենալէ դաշրած մարդու մը մասին. մա-
նաւանդ՝ ի՛ր առջեւ:

Պէլթրա ուսերը թոթուեց: Զէր ըմբռներ որ իր
բարեկամը այսքան դափան դարձած ըլլայ: Այնքա՞ն
անիմաստ էին իր խօսքերը:

Ոտքի ելաւ, սենեակին մէջ երթեւեկեց մտածելու
միջոց ունենալու համար, յետոյ վերադարձաւ յամա-
ռին քով։ Քաղցը ձայնով մը, իբր թէ մանուկի մը
կամ գեղը առնել մերժող հիւանդի մը խօսէր, անդամ
մըն ալ պնդեց.

— Սիրելի՛ բարեկամս, ես քու բարիքդ միայն
կ'ուզեմ։ Ի՞նչ շահ ունիմ հոս քեզ չարչարելու գալուս
մէջ։ Բնականոն կեա՛նք մը վերստին կերտէ քեղի հա-
մար։ Կեանքը անտարակոյս լաւ օրեր վերապահած է
քեզի…… Այո՛…… այո՛…… լա՛ւ օրեր…… ինչո՞ւ չէ։

— Որովհետեւ այլես պէտք չունիմ այդ լաւ օրե-
րուն։

— Դարձեա՞լ։

— Մի՛ նեղանար։ Արդէն գիտէի որ պիտի բար-
կանաս։

— Ուրեմն։

Քորդէզ անմիջապէս չպատասխանեց, կը դասա-
ւորէր իր մտածումները, բառեր կը փնտոէր, հաւա-
նաբար մտքին մէջ ծագած էր այնպիսի՛ նիւթ մը ո-
րուն առջեւ չփոթութիւն մը կըզգար։ Զախաւեր կեր-
պով մը, բայց կըցածին պէս, սկսաւ։

— … Ա՛հ, բարեկա՛մս, ի՞նչպէս կարելի է քնա-
կանոն կեանքին վերադառնալ երբ մարդ ամիսնե՛ր ու-
տարինե՛ր է անցուցած անստոյդ ու յապաղած լուծման
մը յուսալքման և սպասման թանձրորմ բանտին մէջ։
Մինչեւ վիզս անագէ մորթի մը թաղուած, հարկ եղաւ
որ կրեմ հետաքրքրութիւններ՝ որոնք ստորնացնող
են, գթութիւններ՝ որոնք նախատական են, ու մա՛նա-
ւանդ սա հոգածու արհամարհանքը, տեսած եմ առող-
ջապահական լար զոր ամէն մարդ կը փոէ իր չորս
զին։ Արդ՝ Բիէ՛ռ, զարհուրելի տագնապին մէջ, այս
փարոսը իմ ապաստանարանս եղաւ։ Այն դատավարու-
ունդգթ վերջ, որմէ յետոյ պէտք չէր վերապրէի, իմ

հոգիս պէտք ունէր տեղ մը թափելու իր տառապան-
քը։ Նոյնպէս պէտք ունէր թեթեւցնել նաեւ իմ յի-
շողութիւնս։ Բայց ծովուն հովը միայն կրնայ այս
գործը տեսնել։ Հիմա, կատարուած իրողութիւն մըն
է այս։ Փարոսը ամրակառոյց է։ Կը դիմանայ բնու-
թեան տարրերուն կատաղութեան։ Մարդ ամեն բանի
դէմ պաշտպանուած է անոր մէջ։

Պէլթրայի թերահաւատ շարժուձեւին վրայ, Քոր-
դէղ չոր շեշտով մը հաստատեց։

— Այո՛, ամե՛ն բանի դէմ։

Դադարէ մը վերջ, աւելցուց, իբր թէ ինք իրեն
խօսէր։

— Երջանիկ եմ հաւանաբար։

— Ուրեմն, բնաւ քաղաք չե՞ս երթար։ Արօքօ՞ ալ-
Քորոնէ՞լ, Լոթա՞։

— Երբե՞ք։

— Քիչ առ քիչ կը սկսիմ հասկնալ քեզ։

— Ո՛չ ոք կը նեղէ զիս, ո՛չ ոք կը նեղեմ ես։
Իր աշքը կայծ մը արձակեց, և սփոփման հառա-
չանքով մը, աւելցուց։

— Ատելութիւն ալ չունիմ այլեւս, և փա՛ռք Աս-
տուծոյ, ո՛չ ալ սէր։

Պէլթրա իրեն կը նայէր սարսափած։

— Կարծես հպարտ ես փարոսը լուսաւորողի այս
պաշտօնէդ։ Տեսածդ մեծ զործ մը չէ սակայն, փարո՛սը
միայն օգտակար է։

— Այո՛, և սսիկա՝ բազմաթիւ պատճառերով։
Ան, թագաւորներու նման, ողորմութիւն կուտայ բազ-
մաթիւ մարդոց։ Եւ՝ անտարբե՛ր կերպով։ Ան կը վառի
ու կը լուսաւորէ, առանց ուրիշ բանի մտահոգութիւ-
նը ունենալու։ Ահա՛ անխառն պարտականութիւնը,
առանց կանխակալ կարծիքներու։

Կանդ առաւ, իբր թէ մտածումը աւելի լաւ կեղծ
 րոնցնելու համար։
 — Պարտականութիւնը, Բիէ՛ռ, կը կայանայ մեր
 ճակատագրին գործունէութեան մէջ։
 — Իմ սիրելի՛ Տոմինկօս, պէտք է մեղքնա՞լ թէ
 հիանալ վրադ։
 — Ո՞չ մին և ո՞չ ալ միւսը։
 — Ճգնաւո՞ր մը։ Զարագուշակ կը գտնեմ խցիկդ։
 — Բայց ո՞չ զիս։
 — Եւ այս մենութիւնը... ու այս աշտարակը,
 ուղղահայեաց այս գագա՞ղը...։
 — Այո՛, ի՛մ գագաղու։
 — Բայց, Աստուա՛ծ վկայ որ ա՛լ չեմ ճանչնար
 քեզ, որոտաց Բիէ՛ռ։
 — Որքա՞ն ուրախ եմ այդպէս խօսիլու լսելով։
 Ուրեմն, եօթնամեայ պայքարէ վերջ, յաջողած եմ
 ձերքազատուիլ ինքզինքէ՛ս։
 — Բայց ուրկէ՞ն նման անջատում մը։
 — Այս գաշտանկարէ՛ն։ Իմ ընկե՛րս է ան, իմ
 բարեկա՞մս ես կը հակեմ իր երջանկութեան վրայ։
 — Դաշտանկար մը ի՞նչպէս կրնայ երջանիկ ըլլալ։
 — Համաշխարհային ներդաշնակութեան նպաստե-
 լով։
 Պէլթրա բարձրաձայն խնդաց։
 — ... Եւ իմ փարոսս, հաւատա՛ որ իր պղտիկ
 զերը կը խաղայ անոր մէջ, ուժգնութեամբ հաստատեց
 Քորդէղ։ Գիշերուան մէջ, երբ մոնչող անհունութիւնը
 կարծես հաւատացնել կուտայ որ աշխարհը քառով մը
 վերածուած է, ան համբերատար այն տէրն է որ կը
 սպասէ արեւածագին։
 — Օ՛հ, իբաւ որ բանաստեղծ ես եղեր, Քու մէջդ
 վերստին կը գտնեմ այն պատանին զոր եղար ժամա-
 նակին, կայտառ, քիչ մը իտէալապաշտ, մի՛շտ խաբա-

կանքի ենթակայ...։ Մեծապէս կը գնահատեմ այդ
 արեւածագը, բայց այդ բանը ի՞նչ օգուտ ունի քեզի։
 Ի՞նչ է քու նիւթական շահդ անոր մէջ...։
 Ու իր շրջահայեաց ակնարկը կը պտտէր խեղճու-
 կրակ բնակարանին չորսդին, ծուռումուռ մէկ աթոռէն
 անցնելով միւսին...։
 Քորդէզ չպատասխանեց։
 — Սիրելի՛ Տոմինկօս, շարունակեց Պէլթրա, կը
 կրկնեմ թէ յիմարութիւն մը պիտի ըլլար հոս մնալը.
 ուրիշ աւելի հանգստաւէտ պաշտօնատեղի մը կը սպա-
 սէ քեզի։
 — Հոգիս ազատ չէ այլեւ։
 — Խե՛ղճ բարեկամս։
 — Ամեն բան վտարած եմ իմ հոգիէս։
 — Վանակա՞ն մը, արդեօք։
 — Այո՛, հաւանաբար կրօնական բան մը կայ բո-
 ցին մէջ այն աշտարակին, որ գիշեր ատեն...։
 Պէլթրա առեղծուածային ժպիտ մը ունեցաւ Գիտ-
 նալով Քորդէզի խծբող նկարագիրը, իր մեղազրանք-
 ներն ու դառնութիւնը ծածկելու կը ջանար ջերմ ըն-
 կերասիրութեան մը զիմակին տակ։
 — Կը վախնամ որ ցնորքի մը զրհը եղած ըլլաւ։
 Քու արարքներուդ և խօսքերուդ մէջ — զեռ հիմա ըզ-
 գացի — կայ բացարձակ և վճռական բան մը։ և ա՛յս
 բանն է որ մէջդ մեոցուցած է ընկերասիրութեանպէտքը։
 — Փա՛ռք Աստուծոյ։
 — Մա՛նաւանդ այս հարաւային ծովերը, — քանի՛
 քանի՛ անգամներ լսած եմ բարեկամներու բերնէն—
 ունին խիստ ու դառն բան մը որ կը խախտէ նո՛յնիսկ
 ամենէն հաստատուն ջիզերը...։ Տեսնե՛նք, քիչ մը
 արամարանէ՛, Տոմինկօ՛...։ Մենութիւնը, ինչպէս
 կ'ըսես, յարմար է անբնական և հետեւաբար՝ անցո-
 զակի երեւոյթներու միայն։ Կարելի՛ չէ հակասել բը-
 լու

նութիւնը։ Մարդը, ուզէ կամ ո՛չ, ընկերային կենքաւնի մըն է։ Իր մէջ կայ անգիտակից տրամաբանութիւն մը որ ի վերջոյ կը պարտադրէ իր օրէնքը։ Այսպէս, դուն, օրինակի համար...

— Դարձեա՞լ ես։

— Դուն հակասութիւններ կը պարտադրես քու անձիդ։ Այո՞ . ինչո՞ւ կը ժխտես...։ Կա՛յ պահանջք մը որ աւելի անհրաժեշտ է քան ուտելն ու խմելը, ուրովիետեւ ան կապուած է միաժամանակ և' մարմոյն և' բարոյականին. այս ա՛յն պէտքն է զոր մարդ կը զրայ իր անձը իրմէ տկարի մը վստահելուն մէջ։

— Միտքդ շատ լաւ չեմ հասկնար։

— Կի՞ն մը...։ Եթէ ո՛չ իր հպումը, գոնէ՛ իր ներկայութիւնը։

Թէրդէզ ցաւագին ժպիտ մը ունեցաւ։

— Կի՞նը։ Երբ պատահի որ այդ մասին մտածեմ, չափազանց կ'ուրախանամ իր բացակայութեան համար։

Պէլթրա դարձեալ պարտուած չզգաց ինքինքը։ Դեռ երկար ատեն խօսեցաւ իրեն համար անբաղդատելի եղող այն հաճոյքին մասին, զոր մարդ կը զգայ փոխադարձ առնել—տալուն մէջ. գրեթէ քնարերգակի մը պէս վերակոչեց այդ քաղցր փոխանակութիւնները։ Քորդէզ, այս խօսքերը կ'ընդունէր ծամածոութեամբ մը, չարժուածեւերով կամ լուլթեամբ։ Խօսակցութիւնը կ'առնէր գրգոռուած և իրերաբախ հանգամանք մը։ Չախաւեր բա՛ռ մը միայն կը բաւէր ամեն հրճուանք դառնացնելու և զսպելու ամեն թոփչք։ Այս երկու մարդիկը, որ այնքան երկար ատեն զիրար սիրած էին բացակայութեան ժխտական զգայականութեան մէջ, իրարու հետ շփման մէջ մտնելէ յետոյ կը սկսէին երշկու հակառակորդներ, երկու անձանօթներ դառնալ։ Ի՞նչ դաւաճան բան է սա ժամանակ ըսուածը...։

Թէրդէզ նոր ճիգ մը ևս ի զործ դրաւ խօսակցու-

ցութիւնը դարձնելու համար այնպիսի՛ նիւթի մը շուրջ, ուր իրենց կարծիքները համապատասխան ըլուային իրարու։ Ըսելիք ոչի՞նչ գտաւ որ կապ մը չունենար, — նո՞յն իսկ անուղղակի — վտանգաւոր հարցին հետ։ Խոչնդուը իրեն կը քաշէր վինքը, հակառակ իր կամքին։

Մեքենաբար, ձեռքը առաւ ուիսքիի շիշը։

— Կրնամ ուիսքի հրամցնել։

— Զէ չեմ ըսեր։

— Այս ալքոլը այնպիսի՛ համ մը ունի որ լաւապէս կը յարմարի քու խօսքերուով։ Հոգեկան դեղի մը տեղ կը դնեմ զայն, ըսաւ քորդէզ, գաւաթները լիցնելով։

Պէլթրա առաւ իրենը, աչքերուն բարձրացուց և վայրկեան մը ծովը դիտեց ոսկեգոյն ապակիին ընդմէշէն։ Յետոյ, ակնարկը դարձեալ ուղղեց Քորդէզի վրայ իրը թէ անագէ ճակատի մը ետեւ բանտարկուած անոր խոռվատանչ հողիին համադրել ուզէր այդ զօրաւոր ըմպելիին, որ կը փալլիէր դիւրաբեկ գաւաթի մը մէջ։ Երկար ատեն գլուխը շարժեց, յետոյ բարձր ձայնով մը բացագանչեց։

— Է՛հ, լա՛ւ. կենա՛ցդ, հերո՛ս։

Քորդէզ յօնքերը պասեց։ Իր դէմքը յանկարծ մոայլած էր իրը թէ օրուան լոյսը մարած ըլլար մէկէն։ Հերո՞ս մը։ Պէլթրա բարին արժէքը ջախջախած էր իր հեգնանքով։ Մարդ ո՛չ մէկ ատեն մէկ անգամէն կը հասնի հերոսութեան։ հերոսութիւնը երկա՛ր ճանապարհ մըն է...։

Պէլթրա արդէն պարպած էր իր գաւաթը։ Քորդէզ իրենը խմեց տեսակ մը ակամայ արտայայտութեամբ։

Ա՛լ չխօսեցան։ Պէլթրա կը նայէր իր բարեկամին որ թաղուած էր քնաթաթախ քինոտութեան մը մէջ։ Սկսաւ իր մտքին մէջ կենդանացնել, իր սիկարէթին

մուխին հետեւելով, կար չնիչ պատանի մը, որ աղօջկներուն կուռքը եղած էր: Իրենց մանկութեան գեղցի՛կ շրջանը....

Զկրցաւ բարձրաձայն խորհրդածութիւն մը չընել: — Այս տեսակ կեանքի մը համակերպի՛լ: Քորդէղ մրմնջեց ձիգով մը.

— Նեղացա՞ր:

Բայց միւսը կը հետեւէր իր մտածումին գնացքին: — Այսպէս ուրեմն, այս օր, Քորոնէլի մէջ, անհաւատալի՛ու անլո՛ւր պատահականութիւնն....

Նշմարեց այն խիստ ակնարկը զոր Քորդէղ իր վըրայ սեեռած էր և խոռվեցաւ:

— Ո՛չ, հառաջեց, ի՞նչ օգուտ քեզ աւելի երկար տաղտկացնելով:

— Չեմ արգիլեր որ յայտնութիւններ ընես ինծի: Խօսէ՛, եթէ այդ կը սփոփէ քեզ: Կնո՞ջ մը հանդիպեցար արդիօք:

Պէլթրա զլուխով հաստատական նշան ըըաւ:

— Գեղեցի՛կ, հարցուց Քորդէղ:

— Շա՛տ....

— Ի՞նչէն դիտես:

— Տէ՛ր Աստուած: Աստուածային աչքեր....: Կատարեալ ձեռքեր.... Եւ.... ջղաձգական խնդուք մը ամբողջացուց նախադասութիւնը:

— Լա՛ւ.... լա՛ւ.... մըթմըթաց Պէլթրա, իր գաւաթին մէջ ուխսքիի վերջին կաթիլ մը ևս փնտուելով: Թետոյ, շեշտը փոխելով.

— Ուրեմն, բարեկամս, վաղն իսկ միջոցներ ձեռք առնելու ես....:

— Մի՛ պնդեր, խնդրե՛մ:

— Լաւ գիտես որ ոչի՛նչ կընաս մերժել ինծի:

Դառն այն շեշտը որ ընկերացաւ այս բառերուն վիրաւորեց Քորդէղի հոգին, բայց, յայտնի չըրաւ:

— Անկարելին կը խնդրես ինձմէ:

Քիչ մնաց որ Պէլթրա զայրանար: Վարժուած էր Քորդէղի վրայ նայելու իրը իր ինամակալութեան յանձնուած մէկու մը, ա՛յն ատենէն ասդին, երբ դըմքախտութիւնը զինքը կզզիացուցած էր ընկերայնապէս: Անոր կողմը քալեց.

— Ուզես կամ ո՛չ, տասնըհինգ օրէն, հօ՛ք, ճայրայ...:

— Սպառնալիքնե՞ր ուրեմն, Բիէ՛ռ:

— Ո՛չ, բարեկամական ազգարարութիւն մը: Ժամանակ է այլեւս որ գարման մը տրուի չեմ գիտեր ի՞նչ տեսակ թունաւորման մը... Մենք քու բախտդ պիտի կերտենք հակառակ քու կամքիդ: Օր մը երախտապարտ պիտի ըլլաս:

— Ի՞նչ իրաւունքով սակայն:

— Այ՞ն իրաւունքով զոր ստացանք քեզ ազատելով....:

Քորդէղ խուլ մոլտուք մը արձակեց:

— ... արգարութեան ձեռքէն... հապա բժիշկնե՞րը որ անպատճանատու յայտարարեցին քեզ: Կ'ենթազրեմ որ չես անգիտանար այն մասնակցութիւնը զոր ունեցանք այդ խնդրին մէջ... վերադարձին, մեղի ըրիր ուխտ մը զոր չես կրնար մոռցած ըլլալ:

Քորդէղ ապշահար մնաց վայրկեան մը: Յետոյ, ամենամեծ պաղարնութեամբ.

— Ճիշդ է որ երախտապարտ եմ ձեզի, մրմնջեց: Բայց երախտազիտութիւնը պէտք չէ՛ երեսի զարնուած ապակ մը ըլլայ: Դուք կը յամառիք օգնել ինծի, առանց խորհելու թէ ձեր պաշտպանութեամբ զիս խեղդելու վտանգին ընդառաջ կ'երթաք: Ես այլեւս այն տկար ու լքուած արարածը չեմ որուն կը մեղքնայիք այնքան հրձուանքով: Հիմա նոր և անծանօթ ուժ մը ունիմ ես....: Չեր առաջարկած հանգստաւէտ երջան-

Կութիւնը ոչ մէկ առաւելութիւն ունի... : Ինծի՛ թուզէք իմ մենութեանս գանձը: Զեր գթասրտութիւնը չափաղանցեալ է. կրնամ ըմբոստանալ անոր դէմ... : Խնայեցէ՛ք ինծի երեւութական այդ անպատութիւնը... :

Արագ կը խօսէր, նախաղասութիւնները մին միւս սին ետեւէն նետելով, ո՛չ թէ իբր փաստեր, այլ իբր պաղատանքներ: Պէլթրա զինքը կը լսէր անհամքեր: Հոն՝ ուր դժբախտութիւնը անցած է, անանցանելի անդունդներ կը կայանան շատ յաճախ: Մարդ ջանք կ'ընէ մէկ եզերքէն խօսիլ միւս եղերքը, բայց իրար լաւ չեն հասկնար, և երբեմն, նոյնիսկ՝ բնա՛ւ... :

— Մինչ զեռ երկար ատեն կիրքեր պիտի խռովեն ձեզ, ևս պիտի միանամ խստամքեր գործունէութեան մը մէջ, որ կա՛րդն է:

— Քեզ անկարգութեան մզած կ'ըլլանք, գոռաց Պէլթրա, երբ կ'առաջարկենք որ բնականոն և օգտաշ կար մարդ մը ըլլաս:

— Այդ մարդը չե՞մ այստեղ:

— Այդ մարդը պէտք է ըլլալ ամէ՛ն տեղ: Հրամայական պահա՛նջը մըն է այս:

— Կը մերժե՛մ:

— Բորդէզ քայլ մը առաւ դէպի առաջ, աչքերը արձանացած իր յօնքերուն կամարին տակ, խո՛ւլ լապտերի մը նման: Բայց ինքզինքը զսպեց:

— Վերջացնե՞նք, Բիէ՛ռ, լաւ չէ այս խօսակցութեան վերջը:

— Մարդ ենք վերջապէս: Զենք կրնար իրարմէ բաժնուիլ երբ ամբողջ այս խօսակցութեան եղրակացութիւնը չունինք տակաւին:

— Այդ պարագային, բաժնուին անմի՛ջապէս: Կրնայ ըլլալ որ աւելի երկար չկարենամ զսպել ինքը զինքս: Բաժնուինք, Բիէ՛ռ:

— Զիս կը վոնտե՞ս:

— Ո՛չ, քեզի խնայել կ'ուզեմ այն դառնութիւնը որ կը բարձրանայ ներսէս և որ կրնար անարդար խօսքերով արտայացաւիլ:

— Ծատ ուշ հասար: Բաւական լաւ յաջողեցայ ինքզինքիս մոռացման տալուն մէջ:

Պաղատեցաւ.

— Բիէ՛ռ, օդը կ'աւրուի, վերադառնալու ատեննէ... :

Պէլթրա սառն ժպիտ մը ունեցաւ:

— Այդպէս թո՛ղ ըլլայ:

Եւ, առանց իր բարեկամին ձեռքը սեղմնլու, առագօրէն անցաւ գռնակը, ու անհետացաւ:

Քորդէզ ո՛չ մէկ շարժում ըրաւ զինքը ետ կանչելու: Այդ մարդուն ներկայութիւնը անհանդուրժելի դարձած էր այլեւս: Բայց, երբ ա՛լ հոն չէր ան, բարեկութեան, արհամարհանքի և զղջումի խառնուրդը եղող գգացում մը համակեց իր սիրաը. զղջումը յաղթանակց միւսներուն: Քորդէզ հարցուց ինքնիրեն.

«Ձախաւեր ու կոպիտ չեղա՞յ արդեօք»: Ստիպողական անդրագարձ մը ոտքի հանեց զինքը և անցընել տուաւ կամըջակը: Ի՞նչ ուժ էր որ զինքը մղեց մտնելու այն ուզիին մէջ ուրկէ անցած պէտք է ըլլար Պէլթրա: Անո՞ր երթալ կ'ուզէր: Մանկութեան այդ բարեկամը իր հետ արդեօք թանկագին բան մը կը տանէր որ հասարակաց էր երկուքին... : Պէտք էր անոր քայլերուն հետեւիլ գտնելու համար երկար ատենէ ի վեր կորսուած ձամբայ մը: Մօթօրսիքէթի մը աղմուկը մարեցաւ հեռու տեղ մը: Քորդէզ իր մենութեան վերադարձաւ: Մեծ արտմաւթիւն մը զգաց:

Իր ակնարկը, շուրջը թափառելով, լոիկ կոչ մը զարկաւ կարծես: Դաշտանկարը իրեն գաղանիք մը յայտնելու երեւոյթը ունէր: Մոայլ հողեր՝ ծառեր

զանցնուած , Երեկոյեան մէջ հազի՞ւ նշմարելի հեռաւոք Քորտաեցեանները , հանքածուխի անտեսանելի հորեր որոնց ստորերկրեայ ուղիները կը նսեմացնեն կարծես ծովուն կապոյթը : Արեւմտեան կողմը , խորչին գողին , նաւահանգիստներ , գիւղեր ու հանքահորեր՝ ձիգին կարգաւորման ենթակայ:

Արքելինան կողմը, Կրկնքին զոյնը կ'ըսկսէր մտա-
հոգիչ գառնալ:

Քորդէզ պէտքը զգաց բաց օդին մէջ քիչ մը յա-
մենալու։ Ժայոի մը վրայ նստեցաւ։ Արմուկները
ծունկերուն, մատները իրարու անցուցած, իրանը վա-
րահակ, երկար ատեն դիտեց ծովախոտով ծածկուած
հողը, մինչ այլանդակ մտածումներ կը խուժէին իր
մտքին մէջ։

Յանկարծ, տեսակ մը անհանգստութիւն զգաց: Ի՞ր ձեռքերը անսահման կերպով մեծցած թուեցան իրեն: Գլուխը վեր առնելու պատրաստուեցաւ չտարուելու համար այդ հսկայ մսակոյսին ծանրութենէն: Զարմացած, աչքերը սեւեռեց լայն թիզերով Եր մկանոտ ափերուն վրայ: Բանուորի ձեռքեր, արդարութեան դատի ախոյեանի ձեռքեր, մազերուն տակ թուի գըծերով բժաւորուած. ինքնավար ձեռքեր, կամազօր, ձարպոտ մատներով, տափակ եղունգներով, որոնք, հանդա՛րտ վիճակի մէջ իսկ, կը պահէին գալարուն բան մը որ պատճենական մագիլները կը յեշեցնէ:

«Որո՞ւնն են սսոնք», կարծես ինքն իրեն կը հարցնէր սարսափով:

Այդ տեսակ մը ազատ միջոցին մէջ որ կը լողաց ջրաւազանի մը մթնոլորտին մէջ և որ կ'ընդլայնի ու կը լուսաւորուի մեր խզճմտանքին սաստկութեան համեմատ, փորդէզ յանկարծական դուրս ցայտումը տեսաւ կնոջ մը, որ թեթեւաշարժ էր ու դունատ և ունէր ոսկեպոյն երկար մաղեր...: Մարիա...: Անոն

Էնտ ամուսնացած էր՝ գեղեցկութենէն հրապուրուած։
Երեք խաղաղ տարիներ։ Անխառն երջանկութիւն, ան-
խախտ ու անդիտակից՝ նման ջրակոյտի մը, ուր կը
զոյալ երկնքին կապոյտը . . .

Օր մը, ամպ մը անցաւ այս լճացած բախտաւոց
բութեան վրայէն: Ոչինչ բանի մը համար, կասկածի
առաջին խածուածքը...:

Քորդէղ գլուխը ձեռքերուն մէջ առաւ, անխոնջ
ցաւ մը, եօթնամեայ քունէ մը վերջ, կուզար իր յի-
շողութիւնը խարազանելու: Մտքով վերապրեցաւ այդ
վայրագ ցերեկներն ու գիշերները, ուր, կը լրտեսէր
չարիքին երթեւեկը իր վտանգուած օճախին չուրջ:

Նախանձը, չարչը կուտած ամէն էակի կուտայ ուշրա
մութեան և նենգամառութեան զարմանալի յատկու-
թիւններ։ Քանի՛-քանի՛ անգամներ, աչքի մէկ փայլա-
տակումէն չէ նշարուած մեղապարտ մտածում՝ մը որ
իր տուրքը կը վճարէ։ Անխոհնեմ բառ մը թոյլատու է
վերակազմելու խօսակցութիւն մը, երեւան հանելու
գաղափար մը։ Օրուայ մը զրադումը կը մատնուի շըր-
ջազգեստի մը գոյնին մէջ։ Ա՛հ, հոտոտել խարկանքը,
աքիսի մը նման հետեւիլ սոււին հետքին, և կտոր մը
ժանեակէն առաջի՛ն ակնարկողն իսկ երեւան բերել
անհամբեր բաղձանքի մը նշանը...։ Քորդէզ ա՛լ դոււ-
ու գաղար չճանչցաւ։ Որքա՛ն ժամեր վատնուեցան
մտածելով հարցերու մասին որոնց անգութ լուծումը
կը գտնէր՝ մտացրիւ կերպով մը ծխելով սիկառ մը ո-
րուն մուխը իրեն կը յիշեցնէր ի՛ր ցնորքները...։

Սյս զգացումը ներքին դժուարիս զայտաբար-
տեղի տուաւ։ Բազմաթիւ անգամներ, յանկարծական
կատաղութիւններ սեղմել տուած էին իր բռունցքնե-
րը։ արեան ցայտեր կարմիր կը ներկէին ցած քունքե-
րով իր ճակատը և իր տեսողութիւնը կը մթագնէր։
Մարիս սլացիկ հասակ մը ունէր և խարտեաչ էր։

անբարոյական ու սեռային անյագ կրքի տէր։ Իր գը-
գուանքները կը բազմապատկէր՝ սիրոյ նորանոր մի-
ջոցներ հայթայթելու համար։ Քորդէզ ամէն բան կը
տեսնէր և կը փոխազարձէր համբոյրները։ Այսպէսով
ախտազերծուիլ կը կարծէր թոյնի առօրեայ մասնիկ-
ներ կուլ տալով...։ Լութիւնը իր հպարտութիւնն
էր ու երեւութեական խաղաղութիւնը՝ իր փրկութիւ-
նը։ Իր անձնական վշտին սատիկանը ըլլալէ վերջ, ե-
զած էր նաև անոր հարցաքննիչ դատաւորը, անխոռվ
ու խորամանկ։

Հաստատական ապացոյցներ ձեռք անցուցած, ե-
րեկոյ մը, որոշեց վերջ տալ այս ամենուն։ Մարիա,
բազմաթիւ ժամերու բացակայութիւնէ մը վերջ, տուն
վերադարձած էր, վայելուչ, մուշտակներու մէջ թա-
ղուած, և իր ամբողջ անձին վրայ կրելով սիրոյ այն
բոյրը որով թաթաւուած կ'ըլլայ սիրահարին զրկէն
նոր ելած ամէն կին...։ Ի՞նչ պատճեցաւ այն ատեն
...։ Քորդէզ ի զո՞ւր կը չարչոկէր իր յիշողութիւնը։
Ոչինչ կը յիշէր։ Սեւ մեծ ծակ մը միայն ուր ընկըզ-
մած պէտք էր ըլլար...։ Աւելի ուշ, զարմացած, ապ-
շահար, ինքինքը գտած էր դատաւորներուն առջեւ։
Զինքը կ'ամբաստանէին ոճիրով մը։

Ալիքներուն բաղմումները կ'անդամատէին բոլոր
այս յիշատակներուն զժնդակ տեղատուութիւնը։ Քոր-
դէզ խուլ մոլտուք մը արձակեց։ Սարսափելի այն զի-
շերէն վերջ, առաջին անդամն ըլլալով, համարձակե-
ցաւ իր արարքը զննելու։



Կլասիկ Քորոնէլ հասած էր 31
Հոկտեմբեր երեկոյեան ժամը 7-ին։
Հազիւթէ իր ժամանումը իմացուած
էր, երբ հեռազիր մը իր ներկայու-
թիւնը տեղեկացուց վալրաբզոյի գերման գործակալ-
ներուն։ Նաւահանգիստը նոր խարսխած օժանդակ նաւ-
մը, Կորինկին, որուն հեռազիր կործիքները զեռ չէին
կնքուած չիլիական իշխանութիւններէն, հարկ եղած
տեղը հասցուց այս լուրը։ Ծովակալ Վոն Սբի, որ ծո-
վուն բացերը ելած էր իր ածուխի մթերքը նորոգե-
լու, այս բանին տեղեկացաւ գիշերը, ճի՛շտ այն ժա-
մանակ երբ իր նաւատորմիզը Քորոնէլ պիտի ուղղէր։
Հաշուած էր որ Կլասիկօն յանկարծակիր կրնայ բերել
այդ նաւահանգստին շրջակայքը, ուր, ընդունուած
կանոններուն համաձայն, չէր կրնար քսանըչորս ժա-
մէ աւելի մնալ։ Անխուսափելի որս մը։

Տեսանք անգլիական յածանաւին անցքը անտար-
քեր աշքին տակէն Քորդէզի, որ հրդորդակից չէր ե-
ղած իրլանտացին ձոռոմաբանութեանց։ Ան միացած
էր Օքանիր զինուած նաւուն։ Այս երկու նաւերը պի-
տի կարենայի՞ն ազատիլ այն կնճորսէն որ իրենց վը-
րայ կը քալէ։ Եթէ հարաւ ուղղուին, փրկուած են,
եթէ զեկը հիւսիս գարձնեն, Շարնիօր և Կնայսոն,
21-նոց ութը թնդանօթներով զինուած, երեւան պի-
տի հանէին ու մէկ պատառ ընէին զիրենք։

Բայց Գերմանացին պիտի գիտնա՞ր այն ժամը ուր



Անդիմական նաւերը ձգած պիտի ըլլան Քորոնէլի ծովափը: Ո՞չ մէկ անթել հեռազրի կայան Զիլիմական այդ փոքրիկ նաւահանգստին մէջ որ կասկածելի է նկատվեած իբր օգտագործելի վայր: Ուրիշն, վոն Սբի պատրաստուած է պատերազմի ձեռնարկել կոյր զկուրացն: Ճիշտ նոյն պահուն, հիւսիւսի մէջ ներկայութիւնը զգալով յածանաւու մը — Լայբցիկը, հաւանաբար, — զոր կը յուսայ ձեռք անցնել շատ դիւրաւ. ծովակալ Քրատոք, որ ժամագրութիւն տուած է Կլասկոյի՝ Քորոնէլի մէջ, բոլո՞ր կաթսաները վառած, յառաջ կը շտապէ...:

Քորդեզ կը հասնի, կը վերցնէ Օ'Կիփի կողմէ մոռցուած նաւու նուրբ չուան մը և դռնակը կը փակէ իր ետեւէն: Իր քալուածքը ծանր է. անցեալի բեռը այս երեկոյ անհանդուրժելի ծանրութիւն մը դրած է իր ռւասերուն:

Արեւը մարը կը մտնէ: Հոն, հեռուն, քարիւզա-
տար փոքրիկ նաւ մը որ կը շտապէ նաւահանգիստ
հասնիլ մութը կոխելէն առաջ, իր ետեւէն քաշելով կը
տանի ծովու սատափանման ու վարդագոյն մաս մը ո-
րոնցմով պիտի ուղեցնէ իր խարսխավայրին մէկ սեւ
ցած կողք:

Ծուտով ժամը 7 կ'ըլլայ: Արեւը քիչ առ քիչ զար
կը հակի հորիզոնէն: Օդին մէջ կարծես կայ տաք եր-
կաթին ջուրի մէջ միբանելուն ձայնը: Քորդէղ ականջ
կը դնէ: Կէս մը կը ժպտի: Լսողութեան պատրանք
մը, անտարակոյս...: Արեւը կը մարի հետդինետէ: Իր
շեղբերը, որոնք տակաւին կատարելապէս չեն ձերքա-
զատուած, կը ծառանան, համակ վարդագոյն՝ հովին
մտրակին տակ: Արեւելեան կողմը, երկինքը կը մը-

թագնի. փոթորիկ մը պէտք է պայթած ըլլայ շատ
հեռուն...: Խոզվիչ այն ձայները զորս Քորդէզ կը լսէ
դարձեալ, փոթորիկին թաւալումները միայն կրնան
պատճեալ:

Առաջին է մամը ուր պարտի վառել փարոսը։ Եթէ
քիչ մը ևս կը գեղեւի, այդ ալ անո՞ր համար է որ
Պէլթրա խռովից իր հոգին և որ տակաւին կը քաշըը-
ուին զարնանային օրերը։ Ինքվինքը վերագտնելու-
համար, երկու ումա ուիսքի կը խմէ, և դանդաղ շար-
ժումով մը, իր մեծ լապտերը կը պատրաստէ։

— Գործի, կը մասակուի ու առաջ գույնը լսողը:

Բայց միայն ինքը չէ իր ձայնը և այս մակած, իբր շուզ

... շունչը բռնելով, պատրս գրական, իր մը
մը որ կը հալի խաւարին մէջ, կի՞ն մը կար հոն: Կը
դիտէ թորդէզի վեր ելլելը սանդուխէն որ փարսսին
կատարը կը տանի: Մատիկ կ'ընէ անոր քայլերուն ձայ-
նը: Ծանր կրունկները կը ճռնչեցնեն երկաթէ աստի-
ճանները, յետոյ աղմուկը կը մարի վերջալոյսին մէջ:
Դուրս կ'ելլէ վառարանին ետեւէն, շուրջը ակնարկ մը
կը նետէ և աչքի կ'իյնայ յուշատերին՝ որուն վրայ
կը կեդրոնացնէ իր ձեռնալապտերին լոյսը: Իր շըր-
թունքներուն վրայէն հաղիւ ժպիտ մըն էր սահած,
երբ լամբը կը մարի: Այս կինը ամօթխածութիւնը ու-
նի իր ամենապտիկ յուղումներուն իսկ:

Բայց և այնպէս, ոչինչ գիտէ այդ մարդուն
մասին։ Այսպէս, զաղտնաբար, արեւամուտին սպրդիլ
փարոսէ մը ներս, ցած արարք մը չէ։ Ու արդարեւ,
վճռական ու բացարձակ բան մը կայ այս կնոջ ըն-
թացքին մէջ։ Իր ժպրհութիւնը աւելի յանդզնութեան
կը մօտենայ քան անխոնենմութեան։

Իրեն ըստած էր. «Պէտք է որ Կլասիկօն ծովամոյն ըլլայ Քորոնէլէն և լլելէն անմշջապէս վերջ»։ Յածաւ նաւուն ճամբայ իյնալէն խոլ առաջ, ան դրամական առատ պարզեներ ցանելով իր ետեւ, շտապած էր երաթալ Լավաբիէի հրուանդանը, ուրկէ նաւուն անցնելը և Սանթա Մարիա կղզիին առջեւ Օքրօնօյի միանալը տեսած էր։ Երկու ժայռերուն մէջտեղ կծկոած, յանակարծ ըստ ինքն իրեն. «Ծովակալին նպատակը պիտի ձախողի։ Կրնայ ըլլալ որ հեռուներն է տակաւին։ Պիտի կրնայ յ ծշգրտութեամբ գործ տեսնել։ Լաւ ըմբռանուած նշանով մը, պէտք է զիւրացնել իր ջանքը որպէսզի Կլասիկօն աւելի զիւրաւ վերցուի մէջտեղէն»։

Թիհնա Պրառուն շահագործեց պահապանին կարձաւ-
տեւ բացակայութիւնը, երկու ոստումով կամրջակը
անցնելու համար, և ահա՝ հրապարակին մէջն է ար-
դէն: Ի՞նչ է իր իրական նպատակը: Իր ծրագիրը քիչ
մը մշուշապատ է: Պահ, փո՛յթն իսկ չէ:

Օր մը առաջ հասած էր Քորոնէլ։ Գործակալ մը
վինքը բերած էր Ռամսէս նաև ով որ, բերնէ բերան
ածուխով բերնաւոր, կը պատրաստուէր Վոն Սբի նա-
ւատորմին միանալու Բօրթ Լուսի խորչին մէջ։ Անկէ
էր որ հեռաղիտակով կրցաւ հետեւիլ երթեւեկին այն
կասկածելի նաւերուն որոնք կը ուշտային Բրիտանա-
կան յածանաւուն չուրջը։

Հիմա, այս ցած սրահին մէջ ուր ստուերը կը սահի կարծես իրեն աւելի ապահով թաքստոց մը պատրաստելու համար, թինա կը խորհի.

«Պէտք է որ Կլասկօն ընկղմի այս երեկոյ իսկ»։
Երկար տարիներ ապրած էր Թարափաքայի չոր
գաւառին մէջ ուր այնքան առատ է բորբակածինը։
Հայրը հոն ունէր օֆիցինա մը, մինչ ինք, արկածա-
խընկիւներու Ծնկերակցութեամբ, գիւղարին ձիար-
շաւներ կը կատարէր Աթաքամայի անապատին մէջ,
ուսկիի, արծաթի կամ բորբակի երակներ գտնելու հա-
մար. Այդ ատենէն ի վեր եղաւ թափառական մը. . .

Առ այժմ, ան կը վայելէ այս գործ
հասարակ կը պատճառեն խենթ ու խելառ ձեռնարկնե-
րը: Վատանգը իրեն համար անբաղդասելի զբուիչ մը
եղած է միշտ: Իր գեղեցկութեա՞ն և յանդկնութեա՞ն
համար է որ, այս կինը կը համարձակի յաւակնիլ ճա-
կատագիրները փոխելու:

իր միտքը, այնքան կը թիւ ու առ պատճեն կ'ամփոփուի, նը-
զգայ քունքերուն վրայ: Իր կամքը կ'ամփոփուի, նը-
ման այն սայլակին որ կը զգուշանայ պատի մը բաղ-
խելէն: Քորդէզ գերն է գեռ. զբաղած է:
Թինա հայելին կը հանէ, բայց հազիւ կը նշմարէ
Հանակ մօտ է: Կը պատրաստէ

իր գէմքը, զիշերը այնքան սօս, իր հրապուրման գէնքերը, կը սրէ իր մազիլսերը: Ի՞նչ վստահութիւն այդ միջոցներուն մէջ: Պահ, մարդի կը. ժամկի' մը միայն բաւական է զանոնք մոլորցնելու: Անոնք կազմուած են նոյն կաւեն որ շաղուած է ձանձային ջուրով մը: Հեշտամոլ, տիմար, վերացա-

կան ու անգութ, անոնք ո՞չ մէկ ատեն այսքան լաւ
առիթ հայթայթած են իրեն՝ իրենց տկարութենէն
քաղելու համար ուժը, որուն անհրաժեշտութիւնը շեշ-
տուած է իր քով:

Ականջ կը դնէ: Ծովը կ'ոռնայ, կը խորգայ ու կը հառաջէ. մոայլ համերգ մը սկսած է: Ան կը ծանուցանէ գիշերուան սկիզբը և հազարումէկ մտածումներու ծնունդ կուտայ: Կը խոռվէ զանոնք, իրար կը զարնէ, կը թրթուացնէ թաւջութակի մը լարերուն նման՝ բորբոքեցնելու համար վտանգի հեշտանքը այս կնոջ մըտքին մէջ: Ո՛չ մէկ երաժշտութիւն պիտի կրնար այդ աղջեցութիւնը ի գործ դնել այս կնոջ վրայ:

Պատին փակած, աչքերը սեւեռած է հատուկոտոր
զրքերուն որոնց անունները հազի՞ւ իմազ կը կարդայ.
Զարադուստրա... Պատրակն եւ Խաղաղութիւն... Ա-
պուր... Փափ Վեհըրա...

Յանկարծ կը սարսապայ: Քորդէղ շարժած է: Յստաշ
կօրէն կը լսէ գետնին վրայ քսառուող իր քայլերուն
աղմուկը: Անպայման կը զննէ հորիզոնը, ուր ծծում-
բի նարնջագոյն գուլաները կը լուծուին քիչ առ քիչ:
Շուտով վար պիտի իջնէ: Այս մատածումին, Թինա կը
զգայ որ իր սիրտը կը սեղմուի: Անձառելի սեղմում
որուն քաղցր անդուհանքը յանդուգն մարդիկը միայն
կը ճանչնան: Այդ տեսակ վայրկեաններու, երբ մարդ-
կային մարմին մը ինքն իր մէջ կ'ամփոփուի և կո-
րուսաը կ'ըզգայ այնպէ՞ս ինչչէս վայրենի կենդանի
մը որսորդին մերձնեցումը, քաղքենի հանդարտութեան
նուիրուած որքան էակներ չպիտի տային իրենց օրե-
րուն կէսր: Թինա կը զինովայ անով, իր կոկորդը
կ'այրի: Քուն կար աչքերուն մէջ: Ի՞նչ զմայլելի ալ-
քոյ մըն է սա սպասումը:

Ղաելի եղաւ տեսակ մը ճռինչ որուն յաջորդեց մեւ տաղային երկար աղմուկ մը։ Վայրկեան մը մերզ,

զուսամուտին գոյնը փոխուեցաւ։ Գիշերը կարծես թէ
անյայտացաւ վարպետ կախարդի մը միջոցաւ և թէ
առանց իր գժնղակ փոխանցման այգը կը յաջորդէ մայ-
րամուտին։ Կանխահաս առաւօա, կաթնային կապոյ-
տով մը, որ կախարդական աշխարհ մը կը լուսաւորէ։
Ազնիւ սիրտ մը սկսած է բարախել կանոնաւոր միջոց-
ներով։ Փարոսը կը դառնա՞յ ու կը դառնա՞յ դաշտա-
նըկարին ամէն մէկ անկիւնը սփոռելով լոյսի ու սիրոյ
իր մասնիկները։ Ներդաշնակութիւն մը հաստատուած
է։ Բոլոր գիշերներուն երազանքը վերսկսած է...

— 25°:

Բորդէզ իսկապէս որ ոռնաց:

— Դուք եք փարոսին պատապան։
Զպատասխանեց։ Զեռք կ'առնէ լապտերը և երկու

Տոմ կը վառէ :

Անծանօթը ձիչ մը կը խեղդէ կարծես: Քորդէղ ետ
կը դառնայ:

— Ի՞նչ պէտք կայ երեք լոյսի, մըմնչեց կինը:
Բայց, պահապանը, խստորէն.

— Ի՞նչ կ'ուղէք ինձմէ: Ի՞նչ կ'ընէք հոս: Ուրկէ^o
մտաք: Ե՞րբ...: Ի՞նչպէս...:

— Կարելի՞ է այցելել...

— Այցելե՞լ...: Ի՞նչ բան:

Իր կամազօր կղակը վեր ելաւ անծանօթին ուղղու-
թեամբ:

— Զէ՞ք գիտեր թէ ժամը քանին է արդէն:

— Այո՛, բայց...

— Գրեթէ զիշեր է: Փարոսիս հսկելու պարտաւոր
եմ: Եւ ասկէ զատ, հոս ոչի՞նչ կայ տեսնելիք...

— Կը ցաւիմ...

Անոր համեստ կեցուածքը կը զարմացնէ Քորդէզը:

— Բայց ի՞նչ է ձեր բուն նպատակը:

— Ինքնիրենս կը հարցնեմ թէ կրնա՞մ ձեզի ըսել
այդ բանը...:

Իրեն մօտեցած է և հանած իր գլխարկը: Երեւան
կուգայ իր գեղեցիկ զէմքը: Քիչ մը անկանոն գծեր՝
կծիկի մը ձեւով իրարու միացած՝ կամքի ձիգով մը:
Ուշիմ նայուածք, գարանակալ ու ոստումի պատրաստ:

Անհամբերութենէն պրկուած ոռւնզեր: Մսուտ շրթներ
զորս կը կծիէ ջղային խոժոռում մը: Զուսպ կրգանք
մը և հրապոյր մը:

Քորդէզ անոր կը նայի երկարօրէն: Կոպերը կը

թարթեն, իբր թէ շատ գորաւոր լոյս մը բաղխած ըլ-
լար անոնց:

— Կրնամ ձեզի ցոյց տալ այն ուղին որով կարող
էք երթալ մերձակայ քաղաքը: Աճապարեցէ՛ք: Ուշ է
արդէն:

— Շնորհակա՛լ եմ...

Քորդէզ ոչի՞նչ կ'աւելցնէ այլեւս: Կը շարունակէ
այս կինը զիտել այնպիսի՛ յամառութեամբ մը որ զին-
քը չմանցողի մը յուսահատական պիտի թուեր, ան-
ձա՛յն և յուսահատակա՛ն:

— Որքա՞ն խաղաղ է այստեղը, շարունակեց ան:
Զեր բախտը նախանձելի է, պահապա՛ն:

— Ի՞նչէն զիտէք, տիկի՞ն:

— Օ՛հ, այդպէ՛ս կ'ենթաղրեմ: Փարոս մը աննման
ապաստանարան մըն է: Մենութիւն՝ ժխորին մէջ:
Մարդկային կրքերու տեղ, տարրերու կրքերը: Քիչ ա-
ռաջ, այս մասին խորհեցայ ձեր գալուստին սպասե-
լով:

Քորդէզ զլուխը կը շարժէ, յետոյ, ձիգով մը, կը
բացատրէ:

— Սկզբունքով, տիկին, այցելութիւնները ար-
գիլուած են: Կանոնները խիստ են: Կրակը վառելէն
անմիջապէ՛ս վերջ, ոչի՞նչ կրնայ խանգարել պահա-
պանը:

— Ներողութիւն կը խնդրեմ...: Եթէ այդ բանը
զիտնայի, երբէք չպիտի գայի ձեզ անհանգստացնելու.
Բայց կիները, զիտէ՞ք...

Քորդէզ յօնքերը կը պոստէ.

— ... մենք անխորհուրդ... գործեր կը տեսնենք
... մանականդ երբ զգացում մը խառնուի անոնց...:

— Զգացո՞ւմ մը:

Քորդէզի շեշտը սառն է:

— Զեմ հասկնար, տիկի՞ն...: Զեզ կ'զգու շացնեմ
ուր ձեր ձամբան չպիտի կրնաք զանել երբ զիշերը վե-
րայ հասնի:

— Բայց դեռ լոյս է և ձեզի ըսելիք խնդրանք մը
ունիմ:

Աշխարհիս ամենէն բնական ձայնովը ըսաւ այս
խօսքը, որուն կ'ընկերանար նաև անըմբոնելի ժպիտ մը:

— Խօսեցէ՞ք:

Թինա ա՛լ աւելի կը մօտենայ: Որքա՛ն բարակ ու ճղճիմ կ'երեւայ այդ հսկային քով: Մեքենական շարժումով մը, կը քակէ իր շղարշը, երեւան կը հանէ իր սլացիկ վիզը, կը քակէ վերարկուին կոճակները: Զըշտապեր՝ աւելի լաւ մտածելու համար, վերջնական ձեւ մը գտնելու համար մտքին մէջ չփոթ եղող հարցումի մը: Առաջին արգելքը...: Պիտի անցնի՞ զայն, թէ շրջանը պիտի ընէ...:

— Թոյլ տուէք որ վայրկեան մը նստիմ, կ'ըսէ: Երկար ատեն թափառեցայ ծովեղբին վրայ:

Աթոռ մը կ'առնէ: Քորդէղ, այդ կնոջ բոյրէն գիւղած, կըսկսի մտաֆանջուիլ: Իր ծանր ակնարկը, կը խուզարկէ այդ գաղտնապահ դէմքը և լոին հարցումներու տարափ մը կ'ուղղէ անոր. վայրկեան մը կանգ կ'առնէ շրթներուն վրայ որոնց կարմիրը անհաճոյ է իրեն, չորս կողմը կը թափառայածի իբր թէ հին արցունքներուն հետքերը փնտուելու համար, յետոյ, յանկարծ, կը սեւեռուի կէտի մը վրայ: Թինա վար կ'առնէ կոպերը: Եւ, արա՛գ, շատ արա՛գ իր յուղումը չմատնելու համար, կը խօսի:

— Լո՛ւ ուրեմն, ահանասի՛կ...: Տղայական է, կը խոստովանիմ: Ամուսինս ծովուն բացերէն պիտի անցնի, մօտաւորապէս ժամը 7-ին կամ 7.30-ին: Ափրիկէ կ'երթայ Մակելլանի ճամբով: Մեր առաջին բաժանումըն է...: Խոստացայ որ մինչեւ հոս պիտի գամ նշան մը ընելու իրեն...: Վերջին հրաժեշտ մը, կը հասկընա՞ք: Յախութեան ու անիմաստ գտաւ այս բանը: Բայց իրեն ըսի. «Ոչի՛նչ կը մերժուի այն կնոջ որ սիրոյ դրդապատճառներ ունի. որովհետեւ, վերջապէս, ո՞վ չէ սիրած իր կեանքին մէջ»: Այսպէս չէ, պահապա՛ն:

Քորդէղ ձայն չհանեց:

— Օ՛հ, ևս գիտեմ, շարունակեց ան, սէրը միշտ ծիծաղաշարժ կը թուի երբ ուրի՛չնն է ան: Բայց...

Քորդէղ կը մտածէ կարծես: Խորունկ խորշոմ մը կը փորուի իր շրթներուն անկիւնները: Իր բարկացայտ կը ակնարկը անհետացած է: Ո՛չ մէկ կատաղի հակազդեցութիւն իր մէջ: Վանողական շարժում չըներ այլեւս: Եյցելուհին կը շարունակէ խօսիլը, բայց ա՛լ չլսեր անոր ձայնը: Իբր թէ խոյս տուած ըլլար փարոսէն՝ տեղի տալով հրամայական պահանջներու որոնք իր միտքը կը յաճախին:

Թոչունի ձայնը կը շարունակէ սակայն.

— Ո՛չ ո՞ք լուր պիտի ունենայ....: Դժուա՞ր բան է մարելն ու կրկին վառելը:

Քորդէղ խուլ դարձած է:

— Օրէնքները կան, առարկէք թերեւս...

Քիչ մը երկչոտած, կ'ընդհատէ իր կարկաչը, երկար ակնարկ մը կը նետէ շուրջը, իբր թէ ծայրայեղ այդ մթութիւնը նեղացնէր զինքը, յետոյ, քծնանքով.

— Օրէնքները, անտարակո՛յո... բայց այնպէս չէ, օրէնքները...

Թեթեւ խնդուք մը կ'արձակէ: Իր խօսքերը — կը վախնայ անոնցմէ, — շատ սխալ պէտք է հնչէին իր ականջներուն: Հո՛գը: կը վերսկսի իր ծիւ-ծիւին:

Քորդէղ հազիւ կը պաշտպանէ ինքզինքը: Այդ վշահաւուն քմայքները գրեթէ կը զուարձացնէին զինշայական եղած էր նաեւ Մարիայի հետ....: Արդեօք քը: Այսպէս եղած էր նաեւ Մարիայի հետ, այս զիմակին տակ: այս ալ այդ կինը չէ՞ր, անանուն այս զիմակին տակ: Նո՛յն նո՛յն ձայնը, խարտեալ նո՛յն քաղցրութիւնը, նո՛յն անբարոյ քմահաճոյքները....: Քորդէղ հանգոյց մը կը միայն կոկորդին: Պէլթը այցելութիւնէն վերջ, ա՛յս զգայ կոկորդին: Այլթը այցելութիւնէն վերջ, այց ոչի՛նչ կ'ընէ այտի՛: Ա՛լ մտիկ ըսկինա կը խօսի, անվերջ կը խօսի՛: Ա՛լ մտիկ ըսկին չուզեր, բայց ոչի՛նչ կ'ընէ այտի՛ ձայնը չմելու համար:

Թինա կը խօսի, անվերջ կը խօսի՛: Ա՛լ մտիկ ըսկին չուզեր, բայց ոչի՛նչ կ'ընէ այտի՛ ձայնը չմելու համար:

— Պահապա՛ն, այո՛ ըսէք, կը պաղատի՛մ... այո՛ ըսէք...

Մարիայի՛ ձայնը, ձի՛շդ Մարիայի ձայնը։ Մե-
նակեացին ծնօտները կը գալարուին. շրթները հազիւ
կը շարժին։ Խորունկ լոռութիւն մը կը փորուի հիմա՝
խօսքերուն անշատաւորման միջնւ։ Տոմինկօ Քորդէդ
անոր մէջ կը միսճէ իր անցեալին բեոը։

Բայց ժամանակը կ'անցնի։ Թինա աւելի յանդու-
գըն կը գառնայ։ Հիմա հո՛ն է ան, իր շա՛տ մօտը։ Իր
անսահման տարածութիւններ ընդգրկելու կարող ակ-
նարկը կը պաղատի։ Իր խնդրանքին մէջ տեսակ մը
երկչոտ փաղաքանք կայ։

— Ի՞նչ պէտք է ընել... կը հարցնէ Քորդէդ՝ ճի-
գով մը։

— Որո՞նք են ձեր պայմանները։

Մարդը չպատասխաներ, գլուխը կը շարժէ, յետոյ,
անվստահ քայլերով, դէպի սանդուխը կ'ուղղուի։ Կինը
իրեն հետեւելով շարժում մը կ'ընէ։ Կը կեցնէ զայն։

— Խնդրե՛մ, կ'ըսէ քաղցրութեամբ։ Հասարակու-
թեան արգիլուած է աշտարակին մօտենալը։

Սանդուխին ստորոտը կեցած, կինը կը պոռայ ի-
րեն։

— Հինգ վայրկեան անշարժացուցէ՛ք կրակը, հիւ-
սիս - հիւսիս - արեւմտեան ուղղութեամբ, յետոյ հինգ
վայրկեան մարեցէք...»

Կախարդող ձայնը, զոր ընդմիշտ լռած կը կարծէր,
հասա՞ւ արդեօք մինչեւ Քորդէդի ականջը։

«Ահա՛ իր վերջին քմայքը, կը խորհի պահապա-
նը, դէպի կատարը բարձրանալով։ Մեռա՛ծ իսկ, ու-
րի՛շ աչքեր և ուրի՛շ շրթունքներ կը գործածէ իմ տը-
կարութիւններս շահագործելու համար... Բայց ի՞նչ է
այս ամէնը՝ բաղդատմամբ այն կեանքին զոր խլեցի-
իրմէ... Մարիա՛, ներէ՛ ինծի...։ Այլեւս ուրիշ բան

չե՛մ կրնար տալ քեզի, այլ եթէ զրութենէ, բարկու-
թենէ եւ մենութենէ մաւած սէր մը միայն»։

Թինա իր աչքէն չնեռացներ ապարանջան-ժամա-
ցոյցը։ Պատուհանէն գեռ կը նշմարուի կարմրորակ-
գիծ մը որ հորիզոնը կը փակէ։

Քորդէդ ձայն կուտայ վերէն։ Մոսցած պէտք է
ըլլայ իրեն եղած յանձնարարութիւնը։

— Բոցը անշարժացուցէ՛ք... կը պոռայ գեղուհին։

Լծակներուն ձայնները կը հնչեն աշտարակին մէջ։
Թինայի սիրալ ուժգնօրէն կը բարախէ։ Իր ուրախու-
թիւնը ծայրայեղ է, որովհետեւ աշտարակին ներս
մտած ատեն, բնա՛ւ յոյս չունէր այսքան արագ յա-
ջողութեան մը։

Յանկարծ, տաք շունչ մը կըզգայ։ Ի՞նչ կայ ար-
դեօք, Քորդէ՛դ։ Ան վար իջած է առանց իրմէ տես-
նուելու։

— Լսեցէ՛ք, կ'ըսէ պահապանը։

Զայնը կը դողայ։

— Բան չեմ լսեր։

— Այս որոտը...»

Կինը կը լոէ։ Աչքերէն իւրաքանչիւրին մէջ ա-
դամանդ մը կը բոցավառի։

— Փոթորի՛քը, կը հարցնէ։
Քորդէդ չպատասխաներ։ Երկարատեւ լոռութենէ
մը յետոյ, որմէ վերջ ալիքները կարծես սխալ հանել
ուզէին զինքը, կը մըմնջէ։

— Թնդանօ՛թը...»

— Ի՞նչ կայ որ։ Մե՞ր վրայ ուղղուած է հարը-
ւածը։

Քորդէդ կը սարսուայ։ Սարտոնական այդ ձայնը ա՛ւ
չլսեր ինք։ «Օ՛կիկի գուշակութիւնները իրականալու
վրայ են, մտածեց, բախումը պիտի ունենա՞յ իր երե-
ւակայած արդիւնքը»։ Ո՛քան մտածեց ու յստակատես



դարձաւ, Քորդէզ դարձեալ ինքզինքին
մեղաղբեց տեղի տուած ըլլալուն քմայքի
մը որուն գաղտնիքը կախարդանքի մը
վերածած է նմանութիւն մը:

— Տիկի՞ն, գուք խաբեցիկ զիս:

Թինա գլուխը կը դարձնէ: Կ'արմրութիւններ կը
դեգերին հորիզոնին վրայ՝ ջերմութեան կայծերու նը-
ման: «Կասկօն յարձակման ենթարկուած է նաւահան-
գիստէն գուրս ելլելուն», ինքնիրեն կ'ըսէ սարսափե-
լի յանդկութեան տէր այդ կինը: Ան կը յաղթանակէ:
Բայց արդէն, Քորդէզի ձեռքը, որ դրուած է իր վրայ,
ետ կը մղէ զինքը:

— Կան բաներ զորս պէտք է լուսաբանել:

— Լա՛ւ:

— Ո՛չ Անգլուհի էք և ո՛չ ալ Գերմանուհի՞:

— Ես ազգէն եմ անո՞նց զորս կը սիրեմ:

— Կամ որոնք կը վճարե՞ն քեզ:

— Հա՛, հա՛:

Թինա կը խնդայ: Այո՛, արդարեւ, ան կը խնդայ
երբ թնդանօթը կը գոռայ:

— Դրա՞մ, կ'ոռնայ Քորդէզ: Եւ այդ դրամին մէկ
մասը ի՞մս է, այնպէս չէ՞:

— Իրաւա՛մք...

— Ծնորհակա՛լ եմ: Իմ յիմարութիւնս սուզի չի
պիտի նստի:

— Երախտագիտութիւնս ուրի՛շ ձեւով մը կրնամ
արտայայտել:

Պահապանը կը զարմանայ.

— Զեր երախտագիտութիւնը...

Յետոյ, ակամայ ու ցաւագին.

— Ինչո՞ւ խաբեցիք զիս:

Լաւ զիտէ որ այս հարցումը պէտք չէ ուզդել մի-
սէ բաղկացած այն արարածին որ իր առջեւն է: Ուս-

ըի՛շ ականջներ կան, որոնք մութին մէջ թաքնուած,
պիտի լսեն զայն:

Թինա կը նահանջէ հիմա, որովհետեւ Քորդէզ կը
ցցէ իր բարձր հասակը և կէմքը չարաշուք արտայայ-
տութիւն մը կ'առնէ: Գիշատիչի մը պէս կը բանայ իր-
բերանը և սպիտակ չնատամ մը երեւան կուգայ: Քըր-
տինքը գրշորակ մազի խուրձեր կը փակցնէ քունքե-
րուն: Նայուածքը չփայլիր այլեւս. անհայտացած է իր
սայրասուր հանգամանքը:

— Կ'ուղեմ գիտնալ ձշմարտութիւնը, ամբո՛ղ
ձշմարտութիւնը:

Անոր վրայ կը քալէ:

— Կը լսէ՞ք:

Թինա կը շարժէ խարտեալ խոպոպներով իր սի-
րուն գլուխը և կը ժպտի ակամայ, անխօս: Համբե-
րութիւնը սպառած, պահապան կը բռնէ իր մէկ բա-
զուկը: Կուզէ աղատիլ անոր սեղմումէն: Աքցանը ա-
նողոք է:

— Զիս կը ցաւցնէք:

— Խօսեցէ՞ք:

— Ոչի՞նչ ունիմ ըսելիք:

Քորդէզ կը կրկնէ:

— Դրա՞մ:

— Ո՛չ:

— Ուրե՞մն...

Կինը վերջապէս մրմնջեց.

— Մէկը...

Թնդանօթը կը կշռաւորէ այս կցկտուր խօսակցու-
թիւնը:

— Սիրո՞յ համար այս ամէնը:

Նո՞յնն են բոլոր այս էգերը:

— Եւ ո՞ւր է այդ մարդը:

— Կը պատերազմի այս պահուս: Սպայ է Շարլու-

հօրսրի մէջ, որ մաս կը կազմէ վոն Սրիի ծայրագոյն-
Արեւելքի նաւատորմին:

— Զեր ամուսի՞նը:

— . . .

— Կը հասկնա՞մ . . .

— Թողէ՞ք զիս, կը շնչէ ճիգով, ամէն բան պի-
տի ըսեմ ձեզի՝ քանի որ կ'ուզէք: Եւ յետոյ, հաւա-
նաբար, ոչ մէկ արժէք ունի ամբողջ անցած-դարձածը:

Անոր վրայ կը նետէ պաղ ակնարկ մը և կը կը-
ծոտի իր պեխին ծայրը:

— Երեւոյթներէն մի՛ դատէք զիս: Լրտեսութիւն
չեմ ըներ ես, բարին բուն առումով . . .: Այդ մարդը
ճանչայ կանկհայի մէջ, երկու տարի առաջ: Եւրո-
պայի և հարաւ-Ամերիկայի մը որոնք իրարու կը հան-
դիպին Ասիոյ մը, շատ հաւանականութիւններ ունին
զիրար հասկնալու: Ընդունեցէ՛ք որ մենք լաւ հաս-
կըցանք իրար . . .: Յետոյ, յանկարծ Ցինկ-Թաօ կան-
չուեցաւ, իր նաւային կայանը: Ես ալ, ուրիշ պատ-
ճառներով, Զինաստանէն հեռանալու պատրաստուե-
ցայ: Պատերազմի յայտարարութենէն քիչ վերջ, Քառ-
կոյի մը նաւապետը ինձի յանձնեց իր մէկ տոմսակը
որով կը խնդրէր որ յարաբերութեան սկսիմ Սանթիա-
կոյի Գերմանական հիւպատոսին հետ: Զէի կրնար
չկատարել իր խնդրանքը . . .: Եւ յետոյ, արկածախըն-
դըրութեան մը բոյրը կար այս գործին մէջ . . .: Շատ
պղտիկ դեր մը խաղալ հսկայ ողբերգութեան մը մէջ
. . .: Ա՞ն, լա՛ւ զիտեմ որ այդ մարդը դատապարտուած
է . . .: Պարտականութիւնը զինքը կը շզթայէ նաւու
մը որ ո՛չ մէկ տեղ ունի խարսխելիք: Ամենաթեթեւ
ամպն իսկ կասկածելի է իրեն, մուխի ծուէ՛նն իսկ
կրնայ դարան մը ծածկել: Թշնամի նաւահանգիստներ,
անապահով ծովեզրեր՝ թակարդներ ցանցնուած: Եւ,
հետզհետէ սեղմուելով, կը մօտենայ աւելի ուժով թըշ-

նամիին պաշարման օղակը . . .: Այսպէս նեղը դրուած,
կը նաւարկէ ան . . .

Թինա քիչ առ քիչ բարձրացուցած է ձայնը, տա-
րօրինակ բոց մը կը գունաւորէ իր դէմքը:

— Անգլիացիները իրեն կ'ըսպասեն: Կարելի ո՛չ
մէկ փրկութիւն: Կարելի է որ այս պահուն կ'ընկոմի
կլասկօն, բայց . . . վայց . . .

Շունչը կը բռնէ:

— Արդ, ես երգում ըրած եմ կարելութեանս սահ-
մանին մէջ երկարելու այդ մարդուն օրերը: Ահա՝ թէ
ինչու հոս եկայ:

— Շանկհայէն վերջ . . . ա՛լ չտեսա՞ք այդ մարդը:

Այս բանը ըսաւ խորամանկ երեւոյթով մը և խա-
ղաղ ձայնով մը: Դեռ խուզարկել կ'ուզէք այդ անծա-
նօթին սիրաը, փորձել ստելու իր կարողութիւնը:

— Ո՛չ, կը հաստատէ ան, և չստեր կարծես: Ալ
չտեսայ զինքը: Այսօր զինքը ազատել կը փորձեմ,
բայց յոյս չունիմ ո՛չ վաղը և ո՛չ ալ ուրիշ ատեն
կրկին տեսնելու իր երեսը:

Քորդէզ ուրիշ կողմ կը դարձնէ իր աչքերը: Տեղի
պիտի տա՞յ անոր խօսքերուն:

Բայց կինը կ'աւելցնէ.

— Ահա թէ ինչո՞ւ զիմեցի ձեր փարոսին օգնու-
թեան.

Մէկէն, պահապանը կըսթափի իր երազանքէն:

— Փարո՞սը, կը մոնչէ: Փարո՞սը . . .: Դուք եր-

բե՞ք չպիտի գիտաք փարոսի մը ի՞նչ ըլլալը . . .

իր ձեռքը, կոպիտ շարժումով մը, կը վանէ յուր-
ջի ստուերը:

Եթէ չըլլար իր անսահման հպարտութիւնը, Քոր-

դէզ, այդ երեկոյ, իր գաղտնիքը պիտի վստահէք այդ
մէկ, այդ երեկոյ, իր գաղտնիքը պիտի վստահէք այդ
անծանօթութիւն որ Մարիայի գծերն ու ձայնը ունի
. . .: Պիտի ըսեր անոր. «Զեղի նմանող կին մը սիրե»

զի: Զայն խլեցին ինձմէ: Պղծեցի՞ն: Այդ գժբախտը պէտք էր ազատել անպատութենէն, նո՞յն իսկ մասէն...: Փարոսը դիտէ այդ բանը և, զիտնալով, ինձի շնորհեց իր խաղաղութեան ուժը որ եղաւ ի՛մ ուժիս խաղաղութիւնը...: Իր սրտին քով ես կը զգամ իմ անպէտք ու ծերացած սրտիս բարախումը...:

Թինա, մտատանջ, կը նայի այդ բերնին որ կը շարժի իբր թէ աղօթէր:

— ... Ոճիր մըն է փարոսը զանազաններու տըրամադրութեան տակ դնելը...:

Զայնը դարձեալ դաժմանցած է: Իր շեշտը հանդիսաւոր է...:

Հո՛ն, վե՛րը, փարոսը կը շարունակէ իր առաքելութիւնը, կը փնտոէ, կը խուղարկէ, կը ծանուցանէ:

Թնդանօթը լրած է: Կլասկօն ընկղմելէ վերջ, ծովակալ Վոն Սրի ճամբայ պիտի իյնայ դէպի հարաւ՝ Ատլանդեան մտնելու համար: Բայց Քորդէղ սխալած է: Ուրե՞մն...

Թինա կը մրմնջէ.

— Ոչինչ կը լսուի այլեւս:

Պահապանը չպատասխաներ: Լոռութիւնը ստուեր մըն է որ ցայտուն կը դարձնէ բառերն ու զօրութեամբ իմացուելիք մտածումները:

— Ի՞նչ լաւ կը հասկնամ ձեզ... Կինը կը շարունակէ ձիգով մը:

Թինա կը գուշակէ դիմացինին հոգիին ցաւը.

— Ձեր խոռված հոգին է որ այս մենաստանը ընտրել տուաւ ձեզի: այնպէս չէ՞:

Կինը մտաը դրած էր մարդուն վէրքին: Հապա ի՞նք որ անզգամի մը հետ գործ ունենալ կը կարծէր...: Քորդէղ, եթէ ուսումնամիրած ըլլար անոր ակնարկը, հոն պիտի նշմարէր հետքերը յոգնութեան, գիտնալու և մեղքնալու անդիտակից պէտք մը...:

Բայց ո՛չ, ինքզինքը հաւաքելու համար կ'ուգար այս քողազերծումէն: Գլուխը ետ նետած, սրունքները անջատած՝ քամի եղող օրերու նման, կը կորացնէ քամակը և կ'սպասէ...: Բայց ի՞նչ բանի: Որ այս կինը հեռանա՞յ: Բո՞յր մը կայ հոն, որ կը թափառայածի: Քորդէղ ինքզինքը կը պաշտպանէ իր կարգին, քանի որ այդ մեծ խաղաղութիւնը նպաստաւոր է սխալանք ներու և տկարացմանց: Դիտէ որ այս կինը, որուն հետ կոպտաբար վարուեցաւ և որ խաբեց զինքը, իր տկարութեան մէջ արդէն իսկ փնտոելու սկսած է ապամտանելիք անկին մը...: Ճղճիմ, թեթեւ ու կապամտանման մարմին մը...: (Կենա՛ցդ, հերո՛ս):

Քորդէղ կը նահանջէ: Կը բանայ պատուհանին երկու փեղկերը: Թո՞ղ բաց ծովուն փայփայանքները կոնեն այդ կախարդանքն ու պղծութիւնը...: Բարեվ վանեն այդ կախարդանքները՝ իրեն օժանդակ կանգնելու համար: Ու երբ ներս կը մտնեն այդ կոպիտ արտաքինով կտրիճները, երեսին ստացուած ապակի մը տպաւորութիւնը կը գործեն մարդուս վըշը...

Մարդը, հանդարտած, կը չնչէ աղմկալից: Թինա աչքը չէ թարթած: Քանի մը վայրկեանէ ի վեր ականջ կտրած է:

Հովը, իր ուղղութիւնը փոխած է, արդարեւ դարձեալ կը բերէ թնդանօթածգութեան որոտը: Պայքած քիչ առաջ ալեկոծ ծովէն խափանուած, կը մերը, քիչ առաջ ալեկոծ ծովէն խափանուած, կը գառնան հետզհետէ ձենայ կարծես: Պայթումները կը գառնան հետզհետէ աւելի՛ զօրաւոր: Ժիմորը կը մեծնայ:

Քորդէղ հեռազիտակը կ'առնէ: Թինա, դողահար աչքով մը, կը հետեւի իր բոլոր շարժումներուն:

— Երկու նաւատորմեր կը պատերազմին, կը մըմնջէ պահապանը ինքն իրեն: Ո՛չ մէկ կասկած այլեւս:

Պատերազմը կը սաստկանայ. ան ընդուած արթընցուցած է չըջակայ բոլոր ծովեղերքը: Հազար արձագանքներ զիրար կը կանչեն, անկապակից, իրենց ճիշերը խառնելով կայծակներուն որոնք գիշերը կ'ակօսեն: Ծովային թուշուններ ճշալով կը դարձ-դարձին և խելակորոյս անասուններ փարոսէն նախախնամական ապաստան մը կը հայցեն: Հովք, ձայնի կտորներ կը հասցնէ շարունակ: Խաւարը կը սարսուայ...

Ապշութենէն վեր ցցուած հեռակայ բլուրներուն կատարէն ծանօթ դաշտանկարը ինքն իրեն կը հարցնէ թէ ի՞նչ է եղած իր յանցանքը որ այս ձեւով կը պատժեն զինքը: Մարդոց կատաղութիւնը կը համակէ նաև երերուն սրտերը: Ծովու դայլե՞ր արդեօք: Մարդ լսել կը կարծէ հեծքեր զորս ծովային հով մը կը կուտակէ ու կը բազմապատկէ: Ամէն ինչ կատաղութիւն է ցամաքին և ջուրերուն վրայ: Տարրերը, մարդոց նման, ունին իրենց մղձաւանջի գիշերները:

Քորդէզ Թինայի դարձած է: Մարսափելի է իր տեսքը: Աթիթանման բիբեր կը բոցավառին իր ակնապիճները, որոնք այնքան մոռայլ են սովորաբար, և իր կարծր կզակը կը նմանի խոշոր խիճի մը:

— Ի՞նչ ըրիք:

Թինա ա'լ չսեր զինքը: Տեսարանին գամուած, չնջասպառ, տեսակ մը մոլեգնութիւն համակած է զինքը և, իւրաքանչիւր նոր որոտի, կը սարսուայ ու կը ժպտի:

Քորդէզ անոր կը նայի, բոռունցքները սեղմած: Իրար սպաննող այդ օտարականները անտարբեր կը ձգեն զինքը: Բայց ինչո՞ւ իրեն և իր փարոսին դեր մը խաղալ տուին այդ ողբերգութեան մէջ: Անպատուութիւններ կան որոնք պէտք է վճարուին: Այս կի՞նը...: Ինքն ալ իր կարգին կ'ըզգայ զինովութիւն մը որ իր ուղեղին կը թափանցէ: Քունքերը կ'այրին:

Անծանօթ անդո՞ւանք մը կը չորցնէ իր կոկորդը: Եղունգները քիչ առ քիչ կը միսրձին իր ափերուն մէջ: Թինա կը շարունակէ ժպտիլը: Շուրջի անցուղարձը իրեն կը թուի պատուասիրական դիւթանք մը և այդ մարդուն բարկութիւնը բնա՛ւ չխոռվեր զինքը:

— Օ՛հ... կը մրմնջէ: Նայեցէ՞ք... բայց նայեցէ՞ք...

Զօրաւոր կարմիրով լոյս մը կը բարձրանայ ու կը մարի Պէնկալեան հսկայական կրակի մը նման: Իր ցոլքերը, նախ բոսորագոյն, յետոյ վարդագոյն՝ ո՛լուան հեռանան, վայրկեան մը կը գունազարդին ծովուն վրայ կախուած ամպերուն սեւ կողերը:

Քորդէզ կը ծոփի: Իրենց գլուխները իրարու կը հպին և կը չնչեն ողբերգութեամբ թաթաւուն նո՛յն հովքը: Ուժգին հով մը զանոնք աւելի՝ կը մօտեցնէ իրարու:

— Նաւ մըն է որ կ'այրի...

Ու մարդուն շրթունքները թեթեւորէն կը քառեն կնոջ ծոծրակին: Աչքերը կը գոցուին. կը յամենայ այդ զզին վրայ, որովհետեւ անոր միսը ունի հին երշանկութեանց տարիներու խոռվատանջ յատակէն և զինքը չարչարող կարօաը յանկարծ կատաղութեամբ կ'արտայայտուի:

Բոնած է զինքը Ակող ու անիծեալ արարածը, որ իր սեղմումին մէջ կը գալարուի, մինչ մազերը կը թափին ուսերուն վրայ:

— Գիտեմ ձեր ո՛վ ըլլալը...: Բայց, առաջ, Մարիա կը կոչուէիք և խարուսիկ սէր մը ցոյց կուտա...:

Թինա ա'լ չփորձեր ըմբռնել: Կը վախնայ այդ չորս շրթունքներէն որոնք ծարաւ են այնքա՞ն երկար առենէ ի վեր...

— Թողէ՞ք զիս: Թողո՞ք զիս: Թողէ՞ք դ...

Սարսափէն կը հեւայ։ Զեռքի մը մէջ ջախջախուած
մեծ շերեփագի մը։

— Առէ՛ք ամբողջ ունեցածս... 20,000... հո՞ն...
պայուսակին մէջ... բայց թողէ՛ք զիս...։

Ի զո՞ւր կը ճչայ ու կը տապլտկի։ Քորդէղ ոչի՞նչ
կը լսէ... Ուժը իր կողմն է։

Յանկարծ պայթում մը կը լսուի։ Մեկուսացած արևու
վերջին խուրձ մը կը մարէ քանի մը աստղեր, կը
պատոէ երկինքը ու հոն կը միսրձի։ Ամպերը իրենց
որսը կը խլեն ծովէն։

— Վերջացաւ, յայտարարեց Քորդէղ խոպոտ ձայ-
նով մը...։ Ահա՛ ձեր գործը։ Կարգադրե՛նք մեր հա-
շիւը։

Թինա նուազուն ճիչ մը կ'արձակէ։ Մարդուն ճեռ-
քը բռնած է զինքը՝ իր կզակին տակէն։ Կը զեինի,
շունչը կը կտրի։ Ականջները կը բզզան, տեսողութիւ-
նը կը պղտորի, կոկորդը կը պատուի Յուսահատ շար-
ժումով մը, կը կծկուի, ամբողջ մարմինը ենթակայ է
ահարկու սարսափի մը։ Մազերը, ցրիւ եկած, կը ձե-
ւացնեն տեսակ մը շարժուն պատուար որուն վրայ
երկաթեայ մամուլը զոր բռնած էր, կը սահի մարդուն
անդօր ձեռքերուն մէջէն։

— Կոպի՛տ, կ'աղաղակէ Թինա, զի՞ս պիտի խեղ-
դես ուրեմն։

Կան բառեր որ հրաշքներ կը գործեն։ Քորդէղ
ինքինքը յանկարծ պարպուած կ'ըզզայ իր կորովէն,
բարկութենէն ու ատելութենէն, խորունկ խորչում
մը, ճեղքուածքի մը նման կը փորուի իր երկու աչ-
քերուն մէջտեղ։ Խոշոր ձեռքերը քիչ մըն ալ կը խար-
խափին պարապը, յետոյ վար կ'իյնան։ Աթոռներուն
կը կառչի...։

Կինը, շառագունած, չհաւատար իր աչքերուն։

Ո՞րն է նախախնամական այն ուժը, որ ձիշդ ժամանա-
կին զինքը ազատելու եկաւ։

Քորդէղի շունչը կը կտրի, հոգեւարքի մէջ է կար-
ծես. իր լայն ուսերը կը կքին և մանիշակագոյն ե-
րակներուն պարունակութիւնը, վզին տակ պայթելու
պատրաստ։ Կը պարպուի. ստուերին մէջ երեք քա-
սորդով անյայտացած դէմքը պատին կողմը կը դառ-
նայ։

Թնդանօթին ձայնը չլսուիր այլեւս։ Երկու եզնե-
րու նման իրար փարած երկու մասյլ ամպերու միջնե,
լուսինը կը սահեցնէ շողարձակ խոփ մը որով ծովը կը
հերկէ անձայն։

Թինա սեղանին ետեւ ապաստանած է զարձեալ.
մազերը կը նեղեն զինքը, վայրկեանի մը մէջ կ'ոլորէ
գանոնք։ Աչքին ծայրով, կը չափէ միջոցը որ զինքը
կը բաժնէ զոնակէն...։ Իր վախը զիտակից դարձած
է։ Վտանդը անցած ըլլալուն համար արդեօք իր ակ-
ուաները կը կափկափին...։

Իրը թէ հասկցած ըլլար, Քորդէղ թեւը կը բարձ-
րացնէ և կը վոնտէ անձանօթուհին։

Շատ ուշ պէտք էր ըլլար երբ նշմարեց թէ ան-
հոն չէր ալլեւս։ Զարհուրելի երազանքէ՞ մը կ'սթա-
փէր մտնելու համար լաւագոյն իրականութեան մէջ։
Զախսւեր շարժումով մը, աչքերը շփեց և բթամատե-
րը միխճեց քունքերուն գոզաւորմանց մէջ։

Սեղանին վրայ զրուած վայրի կենդանիի մը մոր-
թը կը կլորնար մեծ լապտերին լոյսին տակ։ Հովը

մարած պէտք էր ըլլար կիսովին սպառած մոմերը։
Քորդէղ ձիգ մը ըրաւ իր հանդարտութիւնը վե-
րագտնելու և անցուզարձերը մտքին մէջ վերակենդա-
նացնելու համար։ Շատ պիտի ուզեր ինքնիրեն ըսել.
«Երազած եմ»։ Դժնդակ գետին, լպրծուն աւազով,
ուր մարզը, ա՛լ չզգալու համար որ տրամաբանութիւ-

Նը խոյս կուտայ իրմէ, երազելէն կը հայցէ որ թե-
թեւացնէ իր մտածումներուն բեռը: Ի զո՞ւր: Իր ան-
դոհանքը վերջանալու մօտ չէր: Արտառոց աղմուկը որ
դուրս հանած էր զինք իր թմբիրէն, զեռ կը յաճա-
խէր իր մտքին: Բայց իրաւ աղմուկ մըն էր այդ, քա-
նի որ բնաւ չէր խոռվէր իր լոռութիւնը և զոր ո՛չ մէկ
ականջ կարող էր լսելու: Երակներուն մէջ արեան շըր-
ջանի խեղդուած բաղխումները կարծես: Քորդէղ կրկին
ականջ դրաւ: Մենութեան քայլերն էին որ առաջին
անգամն ըլլալով կը հնչէին իր սրտին պարապին մէջ:
Հո՞ն էր ան, երբեմն իր մէջ, երբեմն իրմէ դուրս, ցա-
ւերով ու յիշատակներով — չարչարանքի կատարեալ
տարուածք մը — :

Յուսահատութիւնը տեւեց իր հոգիին: Ընդմիշտ
մոռցուած տեղ մը վերստին մակերեսին բարձրացած
էր հեռուն որոտացող թնդանօթի մը և կնոջ մը բոյրին
կանչին վրայ: Որքա՞ն մոխիր և որքա՞ն մաղձ: Քոր-
դէղ ինքվինքը պղտիկցած, նոււստացած զգաց: Մտա-
ծեց զուարթաբարոյ ու յանձնապաստան Օ'կիկի մա-
սին: Յետոյ միւսին: Ա՛հ, սթէ Պէլթրա հոն եղած ըլ-
լար, եթէ տեսած ըլլար:

... երկար ատեն, Քորդէղ մեծ քայլերով շրջանը
ըրաւ իր բնակարանին, որ յանկարծ նեղցած էր վան-
դակի մը նման: Գիշերային պաղ հովը որ ներս կը
մտնէր բաց մնացած լուսամուտէն, իր ճակատը սա-
ռեցուց առանց կարենալ վանելու իր ջերմախտաւորի
մտածումները: Աչքերովը չորսպին փնտուց մէկը կամ
բան մը: Նոյն իսկ տղայամտութիւնը ունեցաւ սեղա-
նին տակ նայելու: Ոչի՞նչ...: Հազի՞ւ կը գուշակէր
շուք մը որ լոիւ կերպով ներս կը սողոսկէր խորա-
մանկ կատուի մը նման, իր և իր տեսիլներով չար-
չարուած մարդուն միջեւ թողելով ա՛յն պարապութիւ-

նը միայն որ անհրաժեշտ է անգոհանքի մը գոյացման
համար:

Քորդէղ պատին կոթնեցաւ, ոտքերը կարկամած
քալողի մը նման որ շատ հեռուներէն կուգայ:

Այդ բանտարկեալը պէտք ունէր իր աղատութիւ-
նը ձեռք բերելու: Թշուառ մարդը կը խեղդուէր իր
ներսիդին տեղի ունեցող մենախօսութենէն: Բայց,
խղձի խայթերուն, որ հիմա կը համակէին զինքը, կը
պակսէր սփոփարար շարժուձեւին ու ներում բաշխող
խօսքը: Յանկարծ, ծունկի եկաւ, երկար ատեն հեաց,
խակատը ցնցեց իբր թէ պիծակ մը զինքը խայթել ջա-
նար և սենեակէն դուրս նետուեցաւ աղաղակելով.

— Մարիա՛, Մարիա՛, Մարիա՛:

* * *

Ամբողջ գիշերը թափառեցաւ, օղը լեցնելով իր ա-
ղաղակներով: Ո՛չ մէկ արձագանգ օգնեցին իրեն: Ան-
ծանօթ երկիր մը ինկած էր: Իր աչքերը ո՛չ ուղին և
ո՛չ ալ շրջակայ հողերը կը ճանչնային: Երբե՞ք տեսած
չէր զպած սա սէզին որ իր ձեռքը կը վիրաւորէ: Հ՛ո-
չէր իսկ կարծես կը ծաղրէր զինքը: Աչքերը երկինք
ուղեց որպէսզի աստղերը օգնեն իրեն, բայց ամպե-
ռը զանոնք շարունակ կը ծածկէին իր տեսողութենէն:
Ռը զանոնք շարունակ կը ծածկէին իր տեսողութենէն:
Ռուն ուղարկուն կը ծածկէին իր տեսողութենէն:
Ռուն ուղարկուն կը ծածկէին իր տեսողութենէն:

Ալիքներուն խուլ մոնչիւնը առաջնորդ եղաւ մար-
դուն որ բաղմաթիւ անգամներ իյնալու պէս եղաւ
հասնելէ առաջ փոքրիկ խորշ մը՝ ուր կքեցաւ խիճե-
րուն վրայ:

Հո՞ն, ձայնի մնացորդներ հասան իրեն:
Կողք-կողքի բարձր ժայռի մը վրայ թառած, գը-

զուխները ուսերուն մէջ թաղուած, լարուած աչքերով,
երկու գիշերաշրջիկներ բանի մը կըսպասէին: իրենց
չարաշուք ստուերը մերթ ընդ մերթ կ'անջատուէր
երկնքին մէկ կապուացած անկիւնին վրայ: Կը խօ-
սէին: Քորդէզ մտիկ ըրաւ:

— Բան չեմ լսեր:

— Բան չե՞ս լսեր:

Հոն եկած էին թնդանօթի որոտալուն, որ իրենց
մէջ գաղտնի հակամիտութիւններ արթնցուցած էր:
Քորդէզ լաւ կը ձանչնար զանոնք: Ռամօն և Անթօնիօ
կը կոչուէին: Մին մոլորած նախկին փաստաբան մըն
էր, միւսը, առաջինին աշակերտը, անոր ընտրութեան
արժանացած էր իր նեղ ճակտին և հուժկու կուրծքին
պատճառաւ: Ճակատագիրը դիակապատներու վերա-
ծած էր գիրենք:

Անթօնիօ, որ եղելութիւնները իրենց երեւոյթէն
կը դատէր, մրմիջեց.

— Հրդեհուած մեծ յածանաւը պէտք է ընկղմած
ըլլայ ժամը ութնուկէսին ատենները: Ալիքները կ'ու-
շանան մնդի յանձնել մեր բաժինը...

— Կարեւորութիւն չունի, կրնանք սպասել տա-
կաւին. ուժը մերն է. օրէնքը կը պաշտպանէ մեզ,
մըթմըթաց Ռամօն:

— Հէօ՛... հէօ՛...

— ... ան մրցակցութիւնները կը հեռացնէ քանի
որ մեզի ի նպաստ կը խրաչեցնէ մարդոց ջախջախիչ
մեծամասնութիւնը:

— Այսի՞նքն:

— Բոլոր անոնք զորս վախկոտութիւնը կը դամէ
փարիսեցիական այն կրաւորականութեան մէջ զոր
իրենք պարտաւորութիւն կը կոչեն:

— Բայց եթէ բռնուի՞նք:

— Մարդիկ մեր մէջ, ուրիշ անուններու տակ

պիտի պատժեն ձախաւերութիւնը, որ ոճիրներուն
ոճի՛րն է: Քորդէզ, կավափիեի պահապանը, լաւ գիտէ
այդ բանին՝ իմաստը: Քորդէ՛զ, ա՛յն զոր խենթի տեղ
դրին:

— Կը ձանչնա՞ս զի՞նքը:

— Երկու ամիս բանտարգելութեան ընկերներ ե-
ղանք:

— Ա՛հ, ա՛հ:

— Կատարեա՛լ սրիկայ մը... իր ահարկու ձեռ-
քերը աւելի՛ ապահով միջոցներ են քան մուրճ մը
կամ ատրճանակ մը...:

Քորդէզ ուաքերէն մինչեւ զլուկաը կը դողար: Սառ-
նային քրտինքի նուրբ թելեր կը վազէին այտերէն
ի վար: Ուրիշ պարագաներու տակ, սստում մը ըրած
պիտի ըլլար: Հիմա հոն կը մնար անշարժ, ամօթէն
անբանացած...

Ռամօն կարճ սոյլ մը լսելի ըրաւ:

— Եւ սակայն ստահակին զործը կարգին է...:
Քիչ առաջ, նաւամարտի ատեն, նշաններ ըրաւ: Ահա՛
խէզ մը ևս որ իր հաշւոյն գործեր կը տեսնէ:

Քորդէզ կը կծկուէր, ջանալով քիչ մը դասաւորել
իր միտքը, Բայց, իր քով, ևս ալ, երկար միջոցներով
բաժնուած և զայրացնող հարուածներ արգելք կը հան-
գիսանային: Կարծես փայտփոր մը կար որ իր ամբողջ
կատաղութիւնը կը թափէր ծառի մը կեղեին վրայ:
Ճիգ մը ըրաւ ինքզինքը ամփոփելու համար: Իր աշ-
քերը, մութին արդէն վարժուած, իրմէ քանի մը քայլ
անդին նշմարեցին երկարած ձեւ մը, տեսակ մը կալ-
նիէ հաստ տախտակ, որ ալիքին կշռոյթին հետ կ'օ-
րօրուէր և համաշափ միջոցներով կը բաղսէր ծովեզրի
ժայռերուն: Ա՛լ աւելի ծռեցաւ, բայց անմի՛ջապէս ետ
ընկրկեցաւ դիակի մը ի տես: Անգլիական նաւատորմի
տասնապետ մըն էր. դէմքը ծամածուած էր շրթունք:

ներուն ընդմիշտ կառչած սուլիչի մը չուրջ։ Անտարաց
կոյս որ մեռած էր գործ մը ղեկավարելու կամ օգնու-
թիւն կանչելու ժամանակ։

Խղճահարած և ընկճուած, Քորդէզ կը պատրաս-
տուէր զայն ջրէն դուրս քաշելու երբ, սովահար երկու
կարապներու նման, երկու ուրիշ մեռեալներ, մերկ ու
սպիտակ, ծովախազայքէն քշուած, խեղճ ու կրակ ար-
տայայտութիւններով եկան կրթնիւ իրենց բարեկա-
մբն, որուն անդոհական երթեւեկին սկսան հետեւիլ
անմիջապէս։

Ծովուն ամբողջ երկայնքին, խլեակներ կը կուտա-
կուէին, ինչպէս լծակներ, չուաններ, խարսխանիչեր,
ևայլն։

— Հօ՞ր, պոռաց Անթօնիօ։ Կարգը մե՛րն է։

Եւ երկու յելուզակները նետուեցան մեղապարտ
ալիքներուն ընդպառաջ, կարթաձող մը մէկ ձեռքին, և
ապահովութեան լապտեր մը միւսին մէջ։

Քորդէզ կրցածին չափ հեռացաւ։ Գիշերը, որ իր
հետ կը շարժէր, կը շրջապատէր զինքը, կը կանխէր,
իրեն կը հետեւէր կամ իր ոտքերուն կ'իյնար իրը թէ
իր յուսալքման անսահման ստուերը եղած ըլլար։

Ծովեղը աղեւնածեւ էր դէպի հարաւ, խութեր
ցանցնուած։ Հակառակ յառաջացած ժամուն, կը գու-
շակուէին ծովուն եղերքը փռուած կարդ մը գիւղեր,
ինչպէս թրանա և թրառուքօ։ Աւելի հեռուն՝ կարմիր
ու կանաչ կիտաւորումները նաւային ուղինչաններու։
Քորդէզ ուղղակի յառաջացաւ։ Մէ՛կ բնազդ միայն ու-
ներ այլեւա, զերապանել փարոսը, իր առանձնաշնոր-
հումները, իր խաղաղութիւնն ու ջերմութիւնը։ Հոն
էր որ, թանձ պատերու ետին, ձանչցած էր այն ա-
զառութիւնը զոր այնքան զիւրին է յղանալը, բայց
զոր ունենալն ու պահպանելը այնքա՞ն զժուար է։
Միայն մենաւո՞ր մարդն է երջանիկ։

Թափառականը կը ճնէր վերագտնել աշտարակը,
իր գերագոյն ապաստանարանը։ Կարծեց թէ կը մօտե-
նար անոր։ Սպիտակ ու անշարժ կրակ մը կը վառէր
անհունութեան մէջ։ Քորդէզ քայլերը արագացուց և,
յանձն առնելով նո՞յն իսկ թաւազլոր իյնալ տղմուտ
փոսերուն մէջ որոնք հողը կը ձեղքուտէին, քալե՛ց,
քալեց ժամե՛ր շարունակ։ Նպատակէտը հո՞ն էր միշտ,
անմատչելի։ Եթէ քալէր կեանքին ամբո՛ղջ տեւողու-
թեանն իսկ, Քորդէզ երբէ՛ք չպիտի հասնէր անոր։
Թեանն իսկ, Քորդէզ երբէ՛ք չպիտի հասնէր անո-
Յոգնաբեկ աստղ մըն էր ան որ կը հանգստանար հո-
րիզոնին ստորոտը, միւս աստղերէն անջատուած։

Այն ատեն, Քորդէզ խաղալիքը եղաւ պատրանք-
ներու բոլորպարի մը։ Կը կրթնէր ստուերէ սիւներու
որոնք փուլ կուգային իր հալումին տակ, կը խօսէր
անցորդներու որոնք կը չքանային իր ձայնին առաջի՛ն
հնչիւնին իսկ։ Ո՛չ ոք ցոյց տալու համար փրկու-
թեան ձամբան։ Իրեն նոյն իսկ այնպէս թուեցաւ որ
իր ուղին կը ցոցէին։ Բայց ստուերներուն կը յաջոր-
դէին ուրիշ աւելի՛ թանձը ստուերներ, բամպակի սեւ
կոյտեր ուր իր ոտքերը իրար կը խառնուէին։ Կլոր-
կլոր զարձաւ, ծանօթ նշաններ փնտոեց, Սանթա Մա-
րիայի փարոսը, որ, Մօոնօ Քանսատոյի բարձունքէն
աչքը կը թարթէ ամէն վայրկեան, և կամ Բուքոտոյի
հրուանդանին փարոսը, արագ ճառագայթաւորումնե-
րով։ Ո՛չ մէկ ծանօթ կրակ, ո՛չ մէկ խրախուսական
ըով։ Ո՛չ մէկ ծանօթ կրակ, ո՛չ մէկ իրախուսական
ըով։ Ուրիշ ոչի՞նչ այլ եթէ գիշերուան լուսթիւնը և
նշան։ Ուրիշ ոչի՞նչ այլ եթէ գիշերուան լուսնին անցքէն
ճնշիչ հանգամանքը երկնքին ուր, լուսնին անցքէն
վերջ, արծաթազօծ միգաստղեր կը քաշքուին տակա-
ւին։

Քորդէզ օգնութեան կանչեց։ Խելակորոյս սկսաւ
աղաղակել անկապակից բառեր, անիմաստ ձայներ զորս
աղաղակել անկապակից բառեր, անիմաստ ձայն մը չէր այլեւա
րենը։

Իր փարո՞ւը: Ան դեղեցկագոյնն ու ամենէն հը-
զօ՞րն էր բոլոր փարոսներուն: Անքացատրելի զարա-
շիւթանք մը զայն կը ծածկէր իր աչքերէն: Անոր
լքուած ըլլալը գիտնալով, ճարպիկ աստուած մը յան-
կարծական կերպով տիրացած պէտք էր ըլլար անոր:
Հիմա ձեռքը անոր վրայ կը դնէր և դիտմամբ կը ծած-
կէր դարձող կրակը:

Քորդէզ կատաղութեան երկար նոսկայ մը ունե-
ցաւ: Յետոյ սարսափէն սրսփաց, սուլիչի խլացուցիչ
ձայն մը պատռած էր լոռութիւնը. անգլիացի տասնա-
պետք...: Միաժամանակ, օգնութեան սրտածմիկ
հայցեր կը հասնէին բաց ծովէն, բայց անոնց ձայնը
կը խեղդուէր ալիքներուն շարունակական գալարման
մէջ: Նաւաբեկեալներու ձիչեր, սրտապատառ կոչեր
մարդկային էակներու զորս խլելու համար բացերը
կոռուի բռնուած են մերկ սուրերուն հետ: Գիշերուան
մէջ մղուած ճակատամարտին յամեցած վերջին արձա-
գանգները: Եւ թերեւս, անոնց կողմէ արթնցած բայց
դարերու քունէն ընդգրամացած, ողորմուկ ձայներ Հո-
լանտացի ծովահէններուն որոնք ժամանակին զոհա-
բերուեցան այս ծովեղբերուն վրայ...:

Քորդէզ կքեցաւ, կծկուեցաւ մեռնելու պատրաս-
տուող կենդանիի մը նման, զիզը ուսերուն մէջ, գը-
լուխը ձեռքերով սեղմած:

Առաւոտեան առաջին նշոյլներո՛ւն հետ միայն ե-
րեցաւ Ովկիանոսին ծայրը միսրած կավափիէի հը-
րուանդանին փարոսին սպիտակ կողը: Իր լուսաւոր
առաղձին տեղ, ան կը կրէր մշուշի զլխանոց մը, որ
քիչ առ քիչ, առաւոտեան շունչին հետ, սահեցաւ ու
հալեցաւ աչքերէն վար ինկող վիրակապի մը նման:

* * *

Յաջորդ օր, Արօքոյի շրջակայքը գտնուող նաւե-
րը շատ զարմացան երբ օրը-ցերեկով կավափիէյի փա-
րոսին վառիլը տեսան, օդը մշուշապատ ըլլալուն,
հարկ եղածէն աւելի լաւ կը նշմարուէր իր լոյսը, հա-
կառակ իր սովորութեանց, ան կը դառնա՞ր խելայեղ
կերպով՝ վայրագ տէրվիշի մը նման, առանց ի գործ
դնելու սովորական հինգ երկվայրկեանի ընդմիջում-
ները:

Լուր տրուեցաւ Քորոնէլի ծովային իշխանութեանց,
և արեւամուտէն առաջ, շոգեմակոյկ մը զոր Պէլթրա
կը կառավարէր, հինգ մարդերով մօտեցաւ անոր պա-
տերուն:

Ամէն ինչ խաղաղ ու լոին կը թուէր փարոսին
շուրջ: Դունակը բաց էր: Դրան սեմէն կը նշմարուէր
պահապանը, ոտքի, պատուհանին քով, զիրք մը ձեռ-
քը:

— Տոմինկօ՛, պոռաց Պէլթրա:

Քորդէզ վեր առաւ գլուխիւ և պաղ ակնարկ մը նե-
տեց բոլոր այդ անծանօթներուն վրայ:

— Ի՞նչ կ'ուզէք, հարցուց առանց յուզման:

— Հրամանատար Սարքէէն հրաման ունիմ: Հիմա
պէտք է Քորոնէլ գաս: Այս մարդոցմէ երկու հոգի քու-
տեղդ պիտի մնան այս գիշեր:

Պահապանը ո՛չ մէկ բան յայտնի ըրաւ այս ան-
ըսպասելի լուրին առջեւ: Առաւ թուզթը զոր Պէլթրա
իրեն կ'երկարէր և, առանց կարդալու, սկսաւ ձմբրթ-
կել ձեռքին մէջ:

— Հասկցա՞ր, հարցուց Պէլթը ։
— !!!

— Բուքոքոյի հրուանդանին պահապանը մատնաւնըշած է քու կատակիդ անսովոր ընթացքը...: Եւ ահա, ան վառած է օրոր-զերեկով...

Ու դառն շեշտով մը աւելցուց.

— Կը կարծե՞ս որ դեռ կրնաս արդարանալ:

Քորդէկ երկար հապաչանք մը արձակեց։ Իր արտայացտութիւնը հպարտ էր ու հանդիսաւոր։ Ակնարկ մը նետեց սկսուած էջին և, իբր թէ ակամայ շարունակել ընդմիջուած ընթերցումը, մը մնինց։

— Դուն այն լոյսը չե՞ս ո՞ր ցայտեց իմ օճախէս:
Դուն իմ իմացականութեան յղացողը չե՞ս...

Գիրքը զրպանը զրաւ և, հրամանատար Սարգէի
թուղթը զնցիկի մը վերածելով, պատուհանէն դուրս
նետեց, Անպատում անդոհանք մը կը ձեւազեղծէր իր
գծերը, վեր առաւ աչքերը և կարծես ինքվնքը ամ-
փոփելու ջանք մը կ'ընէր: Յետոյ քայլ մը առաւ դէ-
պի իր բարեկամը և ըստաւ սպանալից շեշտով մը.

— ԵՐԲԵ՛Ք ՀԱՅԻՄԻ մարեմ զայն :

Ու, բարձրագլուխ, ամբարտաւան ու անձայն,
գնաց դէպի սանդուխը որ մթնած էր արդէն, ու շուս
տովի անհետացաւ:

Պէլթրա նաւաստիներուն նշան ըրաւ որ չարժին
ու լուռ մնան։ Եւ, անգոյն երեկոյեան մէջ, երկար
ատեն մտիկ ըրաւ բարձրացումը խելազար այդ մար-
զուն որ իր բարեկամն էր եղած և որուն զարհուրելի
անկումը նո՞ր էր որ կ'ըմբռնէր։ Լավափիէի փարոսը
եղած էր Յակոբի սանդուխը։

Հո՞ն, վե՛րը, Քորդէզ, ուժաթափ, կքեցաւ արտա-
քին պատշգամին վրայ ուր այնքա՞ն չլացած դարմո-
րորներ հաւաքած էր ժամանակին:

Զուրեղուն լոռեթիւնը այնքան խորունկէր որքան

անհունութեան համրութիւնը։ Հեռակայ գիւղերու հըսպանցելէ վերջ, սիւքը, մերթ ընդ մերթ, այրած փայտի և եփուելու վրայ եղող հացի բոյրը կը բերէր իրեն...։ Ովկիանոսը, յղիացած, կը քնանար կապարեայ քունով մը։

Քորդէզ վերստին ոտքի ելած էր և հիմա դէմքը
կը ցուցադրէր անհուն ու սպիտակ այն արեւուն որ
բանտարկեալն էր իր աշտարակին։ Նման ցայգաթի-
թեսին որ լոյսը կը հագնի՝ զուարթաբար բոցին մէջ
մեռնելէ առաջ, կ'ըսպասէր այն ժամուն ուր ի՞նքն ալ
կրակ, ջերմութիւն և յաւիտենական զմայլանք պիտի
բլար...

Անշմարելի խոռվք մը յառաջացաւ մթնոլորտին
մէջ։ Խուսափուկ յայտնութեան առաջին աստղերու-
արեւմտեան կողմը, կապոյտ մութի լացք, գարնային
նորածագ աստղերու հիսաքանչ հոյլ մը հիւսիսային
աստղին առջեւ. . . . Հարաւային երկինքը կը դասաւո-
րէր, կիսաթափանց եթերին մէջ, այն համաստեղու-
թիւնները որոնց կ'ուղղուին գաղթականներուն աչքե-
րը, երբ ճամբորդութիւնը աւարտած է:

Բայց Քորդեզ այլեւս չէր կրնար նշմարել այդ անհամար աշխարհները որոնք, խուճապահար հոգիներուն համար անսահման միջոցի՝ մը մէջ բարերար ուղիները կը գծեն։ Գիշերը, գիշերը որ կը բավեր իր մտքէն, հասած էր հօրիզոնին ամենէն հեռաւոր անկիւնները։

Յոյեմբեր 1914ի առաւտեան, ծովակալ Վոն
Մբիի նաւատորմը խարսխեց Վալքարէզոյի առջև։ Հա-
կառակ Օ'կիկի նախատեսութեանց, Քորոնէլի առջեւ-
ան ջախջախած էր ծովակալ Քրանտոքը։

1789 թ. վեր Բրիտանական առաջին պարտու-



թիւնը ծովու վրայ...: Երկու մեծ յածանաւեր, Կուտ
Հօրն ու Մօնմառիքի, հրդեհուած և անձերով ու ինչ-
քերով ծովամոյն եղած էին. Կլասկո, մութէն օգտուե-
լով, կրցած էր խոյս տալ...

Վստահագոյն ազրիւրներու համաձայն, կասկածե-
լի էր որ Լավափիէի փարոսը դեր մը խաղացած ըլլար
ողբերգութեան մէջ...

Այդ բանը Տոմինկո Քորդէղ բնաւ չգիտցաւ: Լուր
չունեցաւ նաեւ ծովակալ Վոն Սբիի պարտութենէն,
հինգ շաբաթ վերջ, Մալարեան կղզիներու առջև, հա-
րուածներուն տակ հուժկու այն յածանաւերուն որոնք
գաղտնաբար անշատուած էին անզլիական կեղրոնա-
կան նաւատորմէն, հարաւային ծովերը ամէն տեսակի
թշնամիներէ մաքրագործելու համար:

|||

Բազմաթիւ տարիներ անցած են Ամենայն Սրբոց
այդ խորհրդաւոր գիշերէն ասդին...:

Հո՛ն, վա՛րը, յիշողութիւնը կորսնցուցած Ովկեա-
նոսին գիմաց, նման հսկայական այն ծառերուն զորս
հովը կը ցնցէ, փարոսը կը գործէ միշտ և միջոցին
նշոյլներուն համախառնուած իր նուիրական բոցը ե-
րազի մը աճիւնը կը յաւերժացնէ կարծես:

Պելլա — Լուի.

Մոնթանա — Վերմալա. Նոյ. 1933

ՎԵՐՁ

ՀՀ Ազգային գրադարան



NL0315577

Sp 987

ԳԻՒ

Սիրիա եւ Լիբանան 3 Ժրանֆ
Արտասահման 4 Ժրանֆ

Ստանդարտ համար դիմել քարգմանիչին՝

Yéghiché Manouguiian

B. P. 321

Damas - Syrie

Պէյրուրի մէջ դիմել՝

Hampartzoum Hagopian

c/o Khoren Aznavourian

Librairie & Papeterie

Rue Bab - el - Yaoub

Beyrouth - R. Liban.